

ԿԱՐԱՍՏՈՐԵԸ

Պ Ա Յ

ՈՒ

ՅԱՐԴՎԵԼ

Թ Ի Մ Ա Խ Ա Խ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՄ

Ի ՏՊԱՐԱՆԻ

ՊՈՒԲԵՆԻ ԳՐԱԴՐԱՆՑԵ

— 1856 —



ԼՈՒԾԿՈՐԵԸԼ

Պ Յ Ֆ

ՈՒ

ՅԵՐԳԵԼԻ

Թ Ա Մ Ա Ն Ա Կ

ՈՒ

Ը Ե Ր Ե Ւ Բ Ե Ց

Հ Յ Ո Վ Մ Ե Ա Կ Ա Խ Ա Ս Ա Մ Ե

ՈՒ

Ա Զ Ա Մ Ա Մ Հ Ա Յ Դ Ի Մ Ը Ը

A  
15068



ԿԱՍԵՎԴՆՈՒՊՈԼԵՄ

Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի

Ո Ո Ւ Բ Ե Ն Ի Ք Ի Ւ Բ Ե Ն Ե Ց

« 1856 »



ЛУДОВІДОВА

ЧЕСТЬ

40

ЛІКРУДО

СІДІТЬ СІДІТЬ

41

СІДІТЬ СІДІТЬ

СІДІТЬ СІДІТЬ

42

СІДІТЬ СІДІТЬ



ОЛІОРПІСРІСУР

43 44 45 46

ОЛІОРПІСРІСУР

47 48 49 50

# ՅԵՐԵՎԱՆԻ

Հ Ե Պ Ե Յ Ա Ա Վ Ե Ա

---

Այս կանոնադրութան ու յարգելք  
ժամանակ կոչուած Յօդուածը շատոնց  
ուշնե ՚ի վեր շարադրուածէր, բայց  
քանի մը մասնաւոր պարագաներ ար-  
դիլէր էր ժամանակ մը անոր հրատարա-  
կութիւնը :

Եւ հարկաւ ալ պիտի չի հրատա-  
րակուեր՝ թէ որ ամենուն ծանօթ եւ  
զած մէկ մէծ պատճառ մը յանկարծ  
դիս չի գրգուեր :

Այն է՝ արդարացի խնդրոյ մը դէմ  
անիրաւ լրութիւն մը, որն որ ցածու-  
թիւն կը կոչուի. Ահա այս օրերապա-  
տահեցաւ մեր Հռովմէական լուսա-  
ւորեալ ու աղատամիտ Հայ աշխար-  
հականաց ու Դերապատիւ Հասուն և  
Հասունեան եկեղեցականաց մէջ :

Մէկ կողմին իրաւացի պատասխան  
մը ուղելը , միւս կողման ցած ըռու-  
թիւնը , ամեն կերպով իրաւունք տը-  
լին , յիշեալ յօդուածը , քանի մը պա-  
րագաներ ալ ՚ի լոյս հանելով բառ առ-  
բառ հրատարակուելու .

Սակայն՝ յօդուածը չըսկըսած քանի  
մը խորհրդածութիւն ընելը խիստ հար-  
կաւոր է , որն որ նիւթին ծանրութիւ-  
նը ոմանց կարելի է ծանր պիտի դայ .  
ուստի առաջուընէ քիչ մը թեթեւցը  
նենք .

Ես իմ յօդուածս ընթերցողներէն  
ոմանք կրնան զիս անիրաւի տեղ դա-  
տել կամ դատապարտել , պարսաւել ,  
փրաս գէշ խօսիլ , հայհոյել , զրպարտել ,  
կասկածիլ , մինչեւ անդամ բողոքակա-  
նի կեղտ անուն դնել , յմանք ալ կա-  
րելի է բարեմտութեամբ կրնան ըսել  
որ՝ պէտք չէր այսչափ խիստ խօսիլ , բա-  
ցայայտ գրել , ու անոնց պատիւը ոտ-  
քի տակ առնել , պախարակել , տգիտոց  
գայթակղութիւնն առաջ . Աէկ երրորդա-  
կան մըն ալ բանին է ութիւնը աղէկ  
հասկընալով գովել , աղէկ զուրցել .

Հաւնիլև իրաւունք տալ, բայց ոճի  
չի հաւնիլ՝ բաւերուն մէկզմէկ չի բըռ-  
նելուն կամ գիրերուն եւել պակաս ըլ-  
լալուն վրայ խօսիլ.

Ահա իմը նելիք բուն խորհրդածու-  
թիւնս ալ՝ որչափ կարելիէ համառօտա-  
բար՝ այս երեք բանին վրայ է .

Առաջին առտիճանի անձանց հա-  
մար (թէ որ դանուին) աս կրնամը-  
սեր որ, ինչ որ գրեր կամ յայտներ եմ,  
ամենեւին քովիչս շինծու պատմութիւն  
մը չեմըրած, կամ չեմհնարած, այլ Ա.  
Դրոց կամ ուրիշ հաւատարիմնեղինակ  
ներու գրուածքներէ քաղելով, համա-  
ռօտ յիշատակութիւն մը միայն ըրած  
եմ: Ծնէ որ մէջտեղերը իմ կողմէս սաս-  
տիկ խորհրդածութիւններ ալ եղեր  
էնէ, ան ալ՝ որովհետեւ այնպիսի ան-  
ձանց կողմէն խիստ գայթակղուած եմ,  
՚ի հարկէ պիտի խօսէի, գրէի՝ բայց ճըշ-  
մարտութեամբ ու բարեսրտութեամբ .

Ուստի ասոր համար որչափ որ կ'ու-  
զեն նէ, այնչափ վերոյիշեալ անվաւեր  
խօսքերը վրաս յարմարցընեն, հայհոյեն  
կամ հերքեն . Վասն զի անսնք պիտի ըլ-

լան այն զրոյցքները իմ վրաս նետող,  
որոնք որ ըրած պատմութիւններուս մէջ  
եղած դէշութիւններուն գլուխ և  
գործակից և կամ հետեւողք եղած  
են. անոր համար ըրածնին ալ խօսած  
նին ալ անտեղի ու անիրաւ է.

Երկրորդական, այսինքն բարեմտոււ  
թեամբ խօսողներուն համար ալ ( թէ  
որ ըլլայ ) կրնայի իրաւունք տալ, թէ  
որ խօսքերս ընդհանուրի վրայ ըլլար,  
կամ մտանաւորին ալ պառուղյն, կամ  
կարդերնուն դէմբան մը խօսած ըլլայ  
յի, կամ գաղտնիք մը երեւան հանեի,  
և կամ չեղած բաներու վրայ խառնա-  
շիոթ դիտողութիւններ ընէի. ոչ,  
ոչ, բաւ լիցի, որ այնպիսի ծուռ ճան-  
բաներու հետեւէի, այլ երեսունը  
հինգ կամ քառասուն տարուընէ ՚ի վեր  
Ազգերնուու մէջ եղած անտեղի կրօնա-  
կան վէճերէն, ու անտանելի Ազգային  
կորիւներէն զզուելով, սրտիս ցաւէն  
ու իմաղատամութեամբս պարտաւո-  
րեալ էի հին և նոր ու ժամանակակից  
քանի մը յայտնի և ստոյգ եղելութիւն-  
ները մէկտեղ բերելով անգամ մը յիւ-

շել, ու սաստիկ ճշմարտութեամբ հըս-  
րատարակել . որպէս զի քիչ մը խորունկ  
քուներնեն արթըննան այն անձինքը,  
ու դիտեն չորս կողմերնին , որ բոլոր  
աշխարհ իրենց ծուռ ճանբաներովը  
գայթակղեր , ու շատ մը հոգիներու  
կորստեան պատճառ եղեր են ու դեռ  
կը շարունակեն . Ահա բարեմտաց խօս  
քերուն դէմընելք խորհրդածութիւնս  
այսչափով բաւական կը համարիմ զիս-  
րենք համոզելու որ Յօդուածիս սաստա-  
կութեանը համար զիս չի մեղադրեն :

Դանիք երբորդական անձանց (եթէ  
հանդիպի) , որոնք դիտաւորութիւնս  
ներս գովեն ու իրաւունք տան . և ես  
աւ անոնց աղասամութիւննին ու բա-  
րեսրտութիւննին գովելով , յետոյ իս-  
րենցմէ կը խնդրեմ , չըլայ որ իմ  
Յօդուածս պատճառ բոնելով այն  
պիսի անձանց դէմ (եթէ ժամա-  
նակս գտուին) , ատելութիւն գործ-  
են , անոնց պատուոյն անվայել ու հա-  
կառակութեան խօսքեր ընեն . Այլա-  
մեն ժամանակ անոնց աս վիճակներնուն  
վրայ ցաւին , խղճան ու լան , և գիշեր

ցորեկ աղօթեն առ Աստուած , որ օր  
մը ճանչնան իրենց անվաւեր ընթացք  
նին և իրենք պերենք ուղղեն . Այսափ  
տարուընէ ՚ի վեր չար օրինակներովնին  
տրուած գայթակղութիւնները , բարի  
օրինակներով շտեն . մողուն իրենց  
անիծեալ շահը ու վառասիրութիւնը ,  
այսուհետեւ Աստուծոյ ժողովուրդը՝ ու  
ըսնք իրենց զովուութեանը յանձնուեր  
են , կատարելապէս խնամեն ու հոգ-  
տանին .

Այս առթովսնաեւ չի մոռնան այն-  
պիսի անձինք , իրենց որդիական հնա-  
զանդութիւննին ու պարտքերնին . առ  
Աստուածալախ այն ՚Բաջ զովուաց ,  
որոնք չեն հետեւած այնպիսի անօրեւ-  
նութեանց . Դրովեն ու օրհնեն զանոնք ,  
որ մեր հոգիներուն վրկութեանը հա-  
մար իրենց միակ կեանքը կը զոհեն . Այս  
գովեն՝ որչափ որ կընան նէ այն Աստ-  
ուածարեալ անձինքը , որոնք գիշեր ցու-  
րեկ բանիւ և գործով կաշխատին մեր  
լաւութեանը , ուղղութեանը ու կա-  
տարեալ Աստուածապաշտութեանը հա-  
մար , Ահա ասոնք են երրորդական ան-

Ճանց համար ալ մասնաւոր ընելիք խորա  
հրդաժութիւններս , և դեռ քանի մը  
խօսքերնուան , որպիսիք են՝ մը աճն զի հաւա-  
նիլ կամ գրերուն եւել պահան ըւլտրուն վրայ վե-  
ճէլ . Այսպիսիներուն համար ալ այսա-  
չափ կրնամըսելթէ՝ ոճ հաւնեցունեւ  
ըւ և կամ գիր ծախելու համար ալ չեմ  
ելած , այլ արդարութենէ և ճշմարս  
տութենէ շարժեալ գարուս լուսաւու  
րութիւնը ու ժամանակիս պիտուակա-  
նութիւնը՝ կարողութեանս ներածին  
չափ կերպով մը նկարագրութիւն ըրեւ  
եմ : Ասոր համար յիշեալ Յօդուածա  
ընթերցող բարեմիտ անձանցմէ այս նեւ  
րումը կը խնդրեմ որ անոր ոճին ան-  
համութեանը խօսքերուն անկապակ-  
ցութեանը , ու գրերուն եւել պակ-  
սութեանը չի պիտի նային , միայն նիւա-  
թին հարկաւորութեանը ու ուղղու-  
թեանը , արդարութեանը ու ճշմարս  
տութեանը և ինչ հոգւով գրուած  
ըսալը դիտողութիւն պիտի ընեն :

Խորհրդաժութեանս վերջը սա ալ  
կը յիշեմ , այսինքն կարելի է ան աս-  
տիճանի անձանցմէ մէկը յանկարծ ինս ।

Ճի հարցընէ թէ՝ դուն աշխարհական  
անձ մը բլալովդ՝ օրո՞վ իշխանութեամբ  
այսչափ յանդգնութեամբ խօսեր ես մե-  
զի դէմ։ Ես ալ իրենց՝ Քրիստոսի տեա-  
ռըն մերոյ այս խօսքովը կը պատասխա-  
նեմ թէ՝ «Դուքք էք աղ երկրի, ապա  
թէ աղն անհամի՝ ի՞ւ յաղիցի։ ո՛չ իմիք  
աղդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկե-  
նուլ արտաքս, և կոխան լինել՝ի մարդ-  
կանէ»։ (Այսդեմ. ՊԱ. ե. համար 13)։

### Ե ԱՌԾԱԿԱԿԱՆ ՀԱՅԱՆԻ»

## ԱՐՄԱՆԱԿԱՐՔԻ ԴԱՎ

ՈՒ

## ՀԱՅԻ ՊԵՏՎ ԱՄԱՐԱԿԱՐՔԻ



ԱՐԵՆԻ որ աս երեւելի դարուս  
լուսաւորութիւնը կըյառաջանայ՝ մարդ  
կային աղգին սրախն վրայ տիրած խա-  
ւարումք կը փարատի, ու փառաւորա-  
պէս կը լուսաւորուի։ Եւ աս լուսաւո-  
րութենէն ծագած թէ հոգեւոր և թէ  
մարմնաւոր առատ պարգեւները ան-  
հատնում են։

Եւ ահա վերցիշեալ յառաջաբա-  
նիս երեւոյթները։

Նախ՝ կրօնամոլութիւնը կատարեալ  
աստօւածպաշտութեամբ կը խափան-  
ուի։ Ետին տգիտութիւնը՝ կերպ կերպ

ուսամունքներու տակ կը ճզմուի ։ անիւ  
ըաւութիւնը՝ արդարութեան վրէժին  
կը հանդիպի ։ ստութիւնը՝ կը յայտնուի ։  
խարէութիւնը՝ կը խայտառակուի ։  
նախանձը՝ կը ճալթի ։ վերջապէս չար ա-  
տելութիւնը կամաց կամաց կը մարի ։

Ասանկ և ասոնց նման բիւրաւոր  
բարիքները, որն որ այս օրվան օրս կը ը-  
նանք վայելել ։ Աստուածային պարգեւ  
մըն է աս ժամանակիս համար՝ թէ որ  
աշխատելով օդուտ մը քաղենք ։

Այսպիսի լուսաւորեալ դար մը, ու-  
յարդելի ժամանակ մը, ըստ իմ կար-  
ծեացս չէ եղած ու չէ տեսնուած ։ Ա-  
սանկ դարի մը ու պիտուական ժամա-  
նակի մը մէջ կ'ըսեմ, տէրութիւն մը,  
ազգ մը, արհեստաւոր մը, եկեղեցական  
մը, գիտուն մը, աստուածաբան մը ի՞նչ  
բանի ձեռք դարկած ժամանակին ետ  
կը մնայ ու չի կատարուիր ։

Ո՞ր տէրութիւն, ո՞ր ազգ, ո՞ր ար-  
հեստաւոր, ո՞ր եկեղեցական, ո՞ր աս-  
տուածաբան, ո՞ր գիտուականը արդեօք  
ասանկ ամեն բան կարելի եղած ժամա-  
նակին յարդը չի ճանչնայ և չընդունի ։  
կարելի է կրնայ ըլլալ որ, տէրութիւն  
մը՝ անհոգութեամբը, ազգ մը՝ ազգա-

տեցութեամբը, արհեստաւոր մը՝ ծուշ  
լութեամբը, եկեղեցական մը՝ փառաւ  
սիրութեամբը, աստուածաբան մը՝ ան-  
խոհեմութեամբը, գիտուն մը՝ կամաւ  
տգիտութեամբը վուժ տեղը կորսուն-  
ցունէ ժամանակիս պիտուականու-  
թիւնը :

Ի՞այց թո՛ղ, տէրութիւն մը իր ան-  
հոգութեամբը իր ձեռքին տակը եղած  
բոլոր երկիրները ավոէ ավըըշարկէ, ու  
հպատակները գերիի պէս գործածէ ու  
չարչարէ . Ահա արդարութեան սուրը  
իր պատեանէն ելած կ'սպասէ անանէ  
անիրաւութիւնները զսպելու .

Թմողազդ մը՝ իր ազդատեցութեամ-  
բը մէկ եկեղեցիին մէջ ծնած ու մէկ  
աւազանէն մկրտուած իր եղբայրները  
արհամարհէ, կերպ կերպ անվայել ու  
անձունի ածականներ հնարէ . եղբայր  
սիրութեան դէմատելութիւն գործէ  
Պէտքէն պահպատ ճէւնանէն իւրէնէ+ ուր, ըսէ  
ու քարոզէ : Ահա եղբայրսիրութեան  
ու ազգաոիրութեան կրակը բորբոք-  
ուած, անանէ չարալեզու ազգատեաց-  
ները երելու ու լափելու կ'ըսպասէ .  
Թմողարհեստաւորմը իր ծուլութեամբը  
պարապ պարտի տունէ տուն շարլաթա-

նութեամբ, մէկը մէկալը բամբասէ, ինայութեան դէմասդին անդին զեղչ խութիւններով բոլոր ունեցածը չունեցածը անխնայութեամբ փայտունէ...

Ահա աշխատութիւնը արթուն կեցած ամենայն ջանք ՚ի գործ դնելով կերպ կերպ արհեստներով աշխարհքս կը ծաղկեցընէ, ու ծոյլն և ոչ անունը կը յիշեցընէ, նաեւ բոլորովին ջնջելու կ'սպառնայ:

Թող, եկեղեցական մը՝ իր փառասիրութեամբը մէկին մէկալին իրաւունքը յափշտակել ուղէ. մէկին անիրաւտեղը հերետիկոս ըսէ, մէկալին մոլորեալ, ուրիշի մը չարափառ. Թող, գոցէ անոնց դէմանխղճաբար արբայութեան դռները “Արտաքոյ եկեղեցւոյ ոչ գոյ փրկութիւն”, ըսելով. ազգ մը ամբողջ տէրութեան մը ձեռքը ՚ի մահմատնէ “Թագաւորութիւն պիտի հաստատեն” ըսելով. սիրոյ և միաբանութեան մը համար հաստատուած ընկերուի մը հիմնայատակ ընելու աշխատի. Հարիւր յիսուն տարիէ հետէ ճշմարտութեան հետեւող առաքեալներու խումբի մը մէջ, իր չար որոմները ցանելով, մէջերնին հերձուածութիւն

մտնաղու պատճառը ըլլայ. Վերջապէս  
յետին մոռւթիւն չար քան զառաջննն.  
ատելութեամբ լցեալ, գիշեր ցորեկ  
քնչառ մնացած, տպարանէ տպարան  
պարտելով անձոռնի չարամատեաններ  
շարադրէ արտէն բղխածը բոլոր աշխարհ  
հի գրով ծանուցանէ ու հրատարակէ,  
ու ետքը ստութիւն, խաբէութիւն,  
բարկութիւն, փուճ ու մուճ բանե-  
րու հոգեւոր զենք գործածէ, ու ան-  
վաւեր բանսովրանքներ հնարի. ազգի  
մը ստացուածքը անխնայութեամբ ու  
պարապ ճամբորգութիններով վճացու-  
նէ, թող այլ և այլ ծուռ տրամաբա-  
նութիւններ ընէ. ( կարծեմ բաւական  
է ). Ահա անշահասիրութիւնը ուաք  
կ'ելէ, աչուըները կրակ կտրած, ըն-  
դուըները սնկուած, երեսը կարմրած,  
մէկ ձեռքը ճշմարտութեան վահանը,  
ու մէկալ ձեռքովը արիութեան խա-  
րազանը բռնած, ներսէն արդարու-  
թեան նախանձով վառեալ, իրաւունք  
յափշտակողը, անիրաւ զրպարսողը,  
կրօնք բամբասողը, հաւատոյ խռովա-  
բարները հալածելու ու պապանձեցու-  
նելու համար ամեն վայրկեան պատ-  
րաստ կեցած է :

Ծմող առտուածաբան մը իր անխոհեա-  
մութեամբը անիրաւ դատաստաններ  
կտրէ . կողմնակցութիւններ ընէ , իո  
շահուն համար ճշմարտութիւնները  
ծածկէ , հազար այսչափ տարիէ հետէ  
ուղղափառ կրօնք մը աշխարհի առջեւ  
հերձուածող և կասկածելի երեւցընէ ,  
Ասաւուածային զարմանալի հրաշքով մը  
հաստատուած ազատ ու անկախ եկե-  
ղեցիի մը “ Ես եմ եկեղեցիներուն տէ-  
րը” ըսելով անոր անկախութեանը ճեռք  
երկնցունել ուզէ . ազգի մը հին սահ-  
մանադրութեանը դէմնորածեւ եպիս-  
կոպոսաց ընտրութիւններ հաստատէ ,  
վշտացեալ ու բարեպաշտ ժողովրդի մը  
արդարացի բողոքներաւն ու աղաչանք-  
ներուն դէմականջները խցունէ , վեր-  
ջապէս ազգի մը հին և սուրբ Նախ-  
նիքներէն աւանդութեամբ եկած ծէ-  
սերնին ու արարողութիւննին փոխե-  
լով կամ այլայլելով , կոյր զկուրայն հնա-  
զանդութիւն ընողը՝ արքայութեան վե-  
րիյարկը անցընէ . ու ասոր հակառակ՝  
ազգ մը իր եկեղեցիին անկախութիւնն  
ու արարողութիւնը , ծէսը պաշտպա-  
նել ուղելնուն համար , կերպ կերպ զըր-  
պարտութիւններով “ ՚ի հուրն յաւի-

տենականի և մատնէ : (Ասոր ալքաւաւ կան է) . Բայց ահա ասոր դէմն ալ ճըշ մարտութեան , սիրոյ և խաղաղութեան կայծը փռնկած , վերոյիշեալ գործեւ ըէն հետեւած ատելութեան և նախանձու , բոլոր անվաւեր շէնքերը հիմնայատակ ընելու ու մոխիր գարձընեւ լու կ'որոտայ :

Հիմա կը մնայ գիտնականի մը կամաւ տգիտանալը . Լատոր հետեւութիւնն ները խիստ շատ են , որովհետեւ այն անիծեալ բնիւեսսն ասկէ կը հետեւի . ինչու որ՝ ու իցէ մէկ անձ մը մէկ բանի մը ճշմարտութիւնը գիտնալովը , իր շահուն համար ակամայ տգիտանալով , խիստ սոսկալի գործոց ձեռք կը զարնէ :

Իրաւցընէ աս չարութիւնը աշխարհ հիս վրայ շատ որոտումներ հասուցեր է . շատ արիւն հեղութիւններու պատահու եղեր է , ամենէն գէշը հոգիներ կորսուելու առիթներ տուեր է . հաւատոյ սոսկալի կորիւներ , և ան կորիւներուն վերջը հերետիկոսութիւն ու հերձուածողութիւններ ելեր է . Բը րիստոսի վային արժանի բլալու գայութակղութիւններ անդամուեր է . վերը վերջը՝ մարդկային աղջին աղաւառութիւն

որն որ աշխարհիս ստեղծմանէ ունեցեր  
էր, այսչափ չարեաց պատճառ եղող  
կամաւ տգէտներուն ձեռքբը թէ հո-  
գեւոր և թէ մարմնաւոր կապերով  
կապուեր լըմնցեր է, Եաւ աս չա-  
րութենէն հետեւածը Ճմարտութեան  
դէմսուտ խօսիլ, ուզդութեան դէմ  
խաբէութիւն գործել, արդարութեան  
դէմ անիրաւութիւն, սիրոյ դէմ եղ-  
բայրաստեցութիւն ցանել. վերջապէս  
ազգ ազգի և թագաւորութեան վրայ  
հանել. . . .

Ի՞այց հիմա ալ թող ընէ. թող  
սուտ՝ սուտի վրայ դիզէ. խաբէու-  
թիւն՝ խաբէութեան վրայ. մասնու-  
թիւն՝ մասնութեան վրայ եվեցը-  
նէ. թողժողովուրդները անիրաւ մամո-  
նայի համար խռովէ ու նեղէ. հայր ու  
որդի, այլ և կին, եղբայր ընդ եղբօր  
զիրար անցընէ. թող . . . . Խսափքիչ  
մը կանդ առնէ. վասն զի՝ դէմը ու-  
սումնական և լուսաւորեալ դար մը ե-  
լաւ. որուն մէկ ձեռքբը ունի արդա-  
րութեան կշիռը բռնած ամեն բան ու-  
զիղ չափելու, նաև մէնէնք քար մը՝ ինչ  
աստիճանի այսր ունենալը հասկընալու  
համար. իսկ միւս ձեռքին մէջ խոշո-

բացոյց մը բոլոր ստութեանց, խաբէւ  
ութեանց, զրպարտութեանց, անիւ  
բաւութեանց, մատնութեանց, յափըշ  
տակութեանց, արծաթսիրութեանց,  
նաեւ վառասիրութեանց եւայլն, եւա  
այն հետեւողները, վերջապէս Տէրու  
թեան և Ազգային իրաւունքները առ  
նողորմաբար օտքի տակ առնողները խոյ  
տառակելու, ու անոնց ամեն գաղտա  
նիքները երեւան հանելու համար :

Ասոնք ասանկ ցուցընելէն վերջը  
դառնանք մեր օրերուն հանդիպած սա  
լուսաւորեալ դարուս ժանօբանային, ու  
մշէն վնտուենք ու նայինք թէ այս օրս  
վան օրս կա՞ն մի արդեօք դեռ աս չաւ  
րութեանց հետեւողները՝ ես կըսեմ  
որ կան. և դեռ շա՞տ կան ։ Բայց ո՞վ  
են ասոնք, և վերի յիշածներուս ո՞ր  
աստիճանաց մէշէն են պէտք է դիտա  
նալ. Ուստի որչափ որ սա տկար յիւ  
շողութիւնս ու կարողութիւնս ներէ՝  
համառօտաբար պիտի ցուցընեմ.

Այնչեւ հիմա զրուցածներս ընդ  
հանուրի վրայ ըլլալով, ամենաստիճա  
նի տէր մարդ կընայ իւր վրայ առնել.  
Թէ որ վերոյիշեալ անբաներուն գլուխ  
և գործակից եղեք են ։ Բայց ասկէ

Ետքը կրնայ ըլլալոր մասնաւորի վրայ  
խօսելովս՝ ոմանց ալդպչելու հարկ  
ըլլայ նէ՝ անոնցմէ ալ կը խնդրեմ, եթէ  
հանդիպի անանկ խօսք մը որ իրեն կը  
դպչի՝ նոյն վայրկեանը ձախ ձեռքը ճակ-  
ախն վրայ դրած՝ այդ և բնալ՝ մինչեւ և  
ո չ զրուցէ, ու ետքը ուշադրութեամբ  
նորէն կարդայ, և անոր յարմար ուղի-  
ղը և սխալը դատէ».

Աշխարհիս ստեղծմանէ հետէ մար-  
դուս վրայ երկու կերպ բնութիւն տի-  
րած է՝ գիտութիւն և անգիտութիւն։  
մէկը՝ մարդկային տկարութեամբ և  
տգիտութեամբ շատ բաներու մէջ ան-  
հատնում սխալից, միւսը՝ «հ», իր  
շահուն համար գիտութեամբ ու կա-  
մաւ անհատնում չարութիւններ գոր-  
ծելը»։

Առաջինը՝ թէ Աստուծոյ առջին  
և թէ մարդոցմէ ներելիէ, եթէ ճանչ-  
նայ սխալմունքները, Խոկ միւսը՝ ոչ  
երկինքը և ոչ երկրիս վրայ ներելի չէ՝  
և չի կրնար ըլլալ, քանի որ իր սխալ-  
ման մէջ յամառեալ կը կենայ։ Մէկին  
գործածը՝ Նախահայրն մէր Աղամէն  
միացած ժառանգութիւն մըն է, որն  
որ անգիտութեամբ գործածին սխա-

լութիւնը ճանչնալովը՝ կորսնցուցած  
մեծամեծ բարիքներուն նորէն արժանի  
եղաւ։ Ի՞այց միւսին՝ նոյնպէս անոր  
որդւոցը կայէնէն՝ մնացած չարութիւն  
մըն է։ որն որ կամաւ և գիտութեամբ  
ընելը ճանչնալ չուզելուն համար, մին-  
չեւ ՚ի մահ լատուծոյ պատուհասին  
հանդիպեցաւ։

Եռաջնին ըրածը մեզի կը ցուցընէ  
որ՝ մարդ մը (որ և իցէ աստիճանի)  
անգիտութեամբ՝ միշտ սխալական է,  
Նաեւ մեծամեծ բաներու մէջ։

Իսկ երկրորդին գործածը կը յայտնէ  
որ՝ իրեն հողեղէն այսինքն՝ սխալական  
ըլլալը չի ճանչնալովը՝ փառասիրութեան  
ու հպարտութեան չար կիրքերը վրան  
տիրելով մեծամեծ չարիքներ գործել  
կուտայ նաեւ անմեղբաներու մէջ։  
Ահա անոնցմէ մեզի մնացած չարաժա-  
ռանդ և չար օրինակ մը, որուն վերս-  
ըը՝ իրենց չար որդւոցը վրայ ազդեցու-  
թիւն կամ բնութիւն մը ըլլալով,  
հետեւանիքներէն զարհութելի չարիքներ  
առաջ եկաւ։

Կը սոսկամ զոռուցելու որ աս երկ-  
րորդ չարին հետեւողները խիստ շատ  
եղած են մինչեւ ցայսօր։ Եւս առա-

Հոգեւորաց մէջ :

Մի՛ նեղանար ո՛վ հոգեւորընթերցող, ու մի՛ բարկանար ուս խօօքիս թէ որ կ'ընդունիս եկու երթանք մըտանանք գրքատունները, ու մէջի եղած անհամար գրքերը քննենք վնասուենք, ու անոնց մէջ եղած բիւրաւոր պատմութիւնները աչքէ անցընելով ուշադրութեամբ կարդանք, ան առենք կը նայիս որ շատը աս իմզրուցածս կը վկայեն ու կը հաստատեն :

Իրաւ է որ Մարմնաւոր իշխանութիւնները աւելի չարութիւններ գործեր, անիրաւ պատերազմներ ըրեր, սոսկալի հալածումներ հաներ են . այլ առաւել մարմիններ սպաննելու զօրութիւն ունեցեր են . “ յետ այնորիկ աւելի ինչ ոչ ունիցին ” . հայց հոգեւոր իշխանութիւններուն գործած չարութիւնները հոգիներու կորստեան վեաս առւած են, որն որ իրաւցընեսոսկալու ու փախնալու բան է՝ ըստ Աւետարանի վկայութեամբը, “ Երկնչեցիք յայնմանէ որ կարողն է զոգի և ըդմարմին կորուսանել ՚իգեհենին ” . Ուրիշմին ըսել է թէ՝ առաջինը միայն մարմնոյ թշնամի է, իսկ միւսը հոգւոյ :

Ուստի աս երկուքէն ո՞րն է աւելի մարշ  
դուս վնասակարը . կամ ո՞րն է Աստուծ  
ծոյ բարկութիւնը շարժողը . անտարաւ  
կոյս եռքինը , Վասն զի բոլոր առւրբ  
Դրքերուն վկայութեանը նայելով , աս  
հոգւոյ վնաս առուղղներուն շատութիւն  
նը կ'իմացնեն . ու անոնցմով մարդուս  
կրելու վնասները կրցուցրնեն . վերջը  
ան հոգեկորուտաներուն դեմ Աստուծաւ  
ծային անսահման սաստիկ պատիմներ  
կը սահմանեն . Ասոր Համար՝ «ևս առաջ  
ել հոգեորաց մէջ» ըսած ժամանակս ,  
անոնց ոչ պատուոյն և ոչ էլեանունց  
դէմ զբուցած կրլամբ . Ուստի առաջ  
երթանք ու աւելի յայտնի վկայութիւններով հաստատենք մեր խօսքը :  
Աստուծածաշնչին մէջէն կը կարդանք որ՝  
մարմնաւոր իշխանաց մէջ փարաւոն մը  
շատ չարիքներ գործելու յանդգներ է .  
բայց Աստուծոյ սիրելի ժողովրդի մը  
Աստուծածպաշտութիւնը չէ կրցեր զիւ  
րենք հեռացընել . բայց հոգեւոր իշխանաց մէջ Ահարօն մը . նոյն բարեւ  
պաշտ ժողովուրդը բնդդէմ Աստուծաւ  
ծային պատուիրանին կռապաշտութեան հրաւիրելով , Աստուծոյ բարեւ  
կութիւնը ժողովրդեան վրայ ինչեցընեւ

լու պատճառ եղաւ . ու վերջը ինքն ալ  
այն բիւրաւոր ժողովոդին հետ մէկ  
տեղ՝ արժանի չեղաւ այն լուետեաց  
երկիրը մօնալու . որն որ Աստուած ա-  
առաջուրնէ խոստացեր էր իրենց , թէ  
որ հաւատարիմ կենային .

Ասանկ և ասոր նման Փարաւօններ  
և Ահարօններ շատ կը գտնուին , թէ  
սուրբ Գրքերուն մէջ և թէ ընդհաւ  
նուր տիեզերական եւ եկեղեցական  
պատմութեանց մէջ և թէ ժամանակա-  
կից գէպքերէն , ամենքն ալ յայտնի  
վկայութիւններ կ'ընեն վերոյիշեալ իսօս-  
քիս Ճշմարտութեանը .

Ասոր համար նորէն կը խնդրեմ սա  
վերոյիշեալ գրքերը գտնալու համար՝  
աղէկ խառնէ Գրքատունները , թէ որ  
գտնաս նէ՝ ա՛ու , բաց , և ուղիղ առ-  
րամաքանութեամբ կարդա՛ այն տեղե-  
րը . Լարդա՛ կ'ըսեմ , այն մարմնաւոր  
կուապաշտ իշխանաց գործած անհատ-  
նում չարութիւններնին , արիւնալից  
սոսկալի պատերազմներնին , ու հանած-  
ցաւալի հալածումներնին՝ ընդդէմ  
Վրիսատնեայ հաւատացեալ ժողովոդոց .  
Արդեօք ինչ կըցեր են ընել . ո՞չ ապա-  
քէն Բրիստուի եկեղեցին աւելի պայ-

ծառանալուն ու երկինքը սուրբերուն  
կարգը եվելցընելու պատճառ եղեր են,  
Մարդարեք, Առաքեալք, Հայուա-  
պեաք, Վարդապեաք, Ճգնաւորք,  
Խոստովանողք, բիւրաւոր Մարտիրոս-  
ներ և կուսանաց դաս մը, որն որ այս  
օրուան օրս Եկեղեցիներնուս մէջ ցըն-  
ծութեամբ կրտօնենք .

Ահա մարմնաւոր իշխանաց մարդուս  
մարմնոյն համար ըրած չարութիւներ-  
նուն պտուղը . Խէ՛ Քրիստոսի Տեա-  
ուըն մերոյ խօսքը , “ Մի՛ զարհուրիցիք  
ոյայնմանէ որ սպանանեն զմարմին , և  
ոյետ այնորիկ աւելի ինչ ոչ ունիցին  
ո առնել ” . Ուրեմն այս իշխանուս  
թեանց կողմէն վախ մը չի կայ . մար-  
դուս համար , գործած չարութիւննին  
իրենց վայ մնացեր է .

Հիմա դարձուր այն գրքերուն միւս  
երեսները , ու սոսկալով մը կարդա՛ և  
շուտ անցիր . վասն զի՞ ան ատենուան  
չոգեւոր իշխանաց ըրած այն հաւա-  
տոյ սարսափիելի կոիւներու պատճա-  
ռաւ եղած զարհուրելի հոգւոյ վեաս-  
ները , զզուելի՞ գայթակղութիւնները  
և չար օրինակները որ եղեր են , հիւ-  
մակուան մեր օրեւրուն հանդիպած չար-

որով ցանող խռովարար եկեղեցականաց  
պատիւ մը ջնելէն ՚ի զատ , աւելի ա-  
մեթ կը համարի , ու անոնց հետ հա-  
ւասարութիւն կը գտնայ :

ի՞նչը ըրեր են արդեօք ան ժամանակական մեր հոգեւոր իշխանները ,  
քննենք . ի՞նչը ըրեր են նէ՝ ես քեզի  
հիմա համառօտելով մը հասկըցունեմ ,  
դուն գնա՛թէ որ կ'ուղես վերոյիշեալ  
գրքերուն մէջէն ընդհանուրը կար-  
դա՛ . Մափկ ըրէ ու լսէ :

Մէկը նախանձէն շարժեալ եկեղեց-  
ական մեծ պատուոյ մը հասնելու .  
միւոը փառասիրութեան հոգւովլոց  
եալ աւելի իշխաննութիւններու հաս-  
նելու . ոմանք իր նզովեալ շահու մը .  
ուրիշ մը արքայութեան բանալիքնեա-  
րուն տէր ըլլալուն համար , և այլն , ատնք  
ժամանակ ժամանակ երեւցած կերպ  
կերպ սոսկալի կուիւներ ու վեճեր հա-  
ներ են ՚ի գայթակիլութիւն ամենայն  
հաւասարելոց . ու իրենց խելքին յար-  
մար ժողովուրդ ընարեր , թագաւոր-  
ները անդամ իրենց կողմը շահեր . եր-  
կայն վիճաբանութիւն ու խոսքու-  
թիւններէ ետեւ , վերջը վերջը բիւ-  
րաւոր անձինք մոլոցընելով թրիստոսի

Եկեղեցին կտոր կտոր ընելով վէճեր-  
նին լոմնցուղեր են շատ մը եռներով,  
(այօհնքն) Ենասորեանք, Արփուեանք,  
Մակեդոնեանք, Խռափեանք, Դիմու-  
կորուեանք, Արկնամկրտութեանք, և այ-  
լն, և այն, (ասոնք աղանդաւորք), Դար-  
ձեալ Խուտերեանք, Կալվինեանք, Օքն-  
քուինքեանք, և այն. (ասոնք ալ բողո-  
քականք), Խռագարձեալ Պատեանք, Խու-  
սաւորչեանք, Ախիթարեանք և Հասու-  
նեանք, և այն, և այն, (ասոնք ալ ուղղա-  
վառ և առոնց մէջ զեռ շատ եռներ կը  
գտնուին), Ավազո Բըրփատոսի Եկեղեց-  
ւոյն. կարգա ու սոսկացիր և ան աեղերը  
դոցէ:

Ահաւասիկ հօգեւոր իշխանաց  
մարդուս հոգւոյն կորսաեանը հա-  
մար ըրած վիճաբանութիւններնուն  
հետեւանքները, ուստի՝ գարձեալ լու-  
թիստոսի վճիռը՝ որ կ'ըսէ. “ Երկնչի-  
” ցիք յայնմանէ որ յետ սպանանելոյ  
” ունի իշխանութիւն արկանել ՚ի գե-  
” հեն. այս ասեմ ձեզ յայնմանէ երւ  
” կնչիցիք ” . Ուրեմն վախնանք ու  
սոսկանք, ասանկ իսուովարար ու հոգե-  
կորուստ անձինքներէն, ըստ վճռոյն  
Բըրփատոսի :

1  
A/15068



Ուստի ահա իմ ըրած դատաքննուու  
թիւնս աւելի եւս կը հաստատուի վե-  
րայիշեալ գրքերուն տսանեկ յայտնի և  
հրապարակաւ վկայութիւններովը , ո-  
րուն երեւելի Աստուածաբանները ,  
ու սուրբ Հայրապետները շարադրեր ,  
հաւատարիմ հեղինակներու ձեռօքը ,  
աւանդութեամբ մինչեւ այս օրս մեր  
ձեռքը հասուցեր են . Ասոր համար  
պէտք է որ՝ հաւատասեթէ կ'ընդունիս  
անոնք . Օձէ որ գրաբառ հասկընալու  
կարողութիւն չունիս նէ՝ համառօտ  
աշխարհաբառն ալ կայ . և թէ որ  
հայերէն չես հասկնար , կամ հասկնալ  
չես ուզեր նէ՝ անոր ըսելիք մը չունիմ .  
աս պատճառաւ մեր գրքատան մէջ ե-  
ղած բոլոր գրքերը , և դեռ ուրիշ Տը-  
պարանէ ելած կամ ելլալիքները . յէնպի  
համար ոչինչ են . քու տրամաբանու-  
թեանդյարմար բառ մը անգամ չես  
գտնար : Ուստի գնա դունքու խելքիդ  
գտումին յարմար ուրիշ գրքատուննե-  
րուն . մէջէն փնտրուէ , կարելի է որ  
ուրիշ լեզուաւը գտնաս :

Իմ իտուքս այնպիսի անձանց համար  
է , որոնք վերսիշեալ գրքերուն յարդը  
կը ճանչնան , ու լեզուէն կը հասկը-

նան . բայց ձեռութենին անգամ առնել  
չեն ուզեր . որով անգամ մը կարդա-  
ցեր ու իրենց դիտաւորութեանցը  
դէմգանալնուն , տանը վարի յարկը  
մուտ սենեակի մը մէջ գոցեր ու զըմ-  
ռեր են , աղէկ որ չեն կորսնցուցեր :  
Ծող գոցեն անոնք ու աղէկ պահեն  
մենք ունինք գեռ ժամանակակից դէպ-  
քերուն վկայութիւնները , որոնք աչ-  
քովնիս տեսանք ու լսեցինք . Ուստի հա-  
մառօտաբար անոնք ալաչքէ անցունենք :

Այս եկանք հասանք՝ մօտակայ սոս-  
կալի քանի մը դէպքերը պատմելու ,  
որն որ հասարակութեան մէջէն՝ թէ  
եկեղեցական և թէ աշխարհական շա-  
տերը ականատես և ականջալուր եղած  
են . ու ասոնց մէջ ճշմարտասէր ու  
լուսաւորեալ մասը , յայտնի վկայու-  
թիւններ կ'ընեն մեր պատմածներուն  
ստոյդ և ճշմարիտ ըլլալուն :

Դախ և առաջ՝ սա երեսունը վեց  
տարի առաջ եօթը Վարդապետաց վը-  
րայօք հանդիպած եղելութիւնը քըն-  
նենք , որն որ յիշեալ լուսուածաբան  
Վարդապետները Հոգւոյն սրբոյ շնոր-  
հիւը լուսաւորուած ազգ ասիրութեան  
հոգւով վառեալ , երկու կողման մե-

Ճամկեծաց և ժողովրդոց հրաւիրանքը  
և հաւանութեամբը, այսոց սուրբ Եշ-  
կեղեցին գացած, երկու հարիւր այս-  
չափ տարիէ հետէ՝ եկեղեցականներու  
թելաղբութեամբը բաժանուած ընդ-  
հանուր ազգային եկեղեցիները կամ  
ժողովուրդը միացընելու հոգ տարեր և  
աշխատեր ու գլուխ հաներ էին: (Առաջ  
շրաբեր Ալբոյ) :

Եւ աս անակնկալ գործքը որ յաջու-  
ղեցաւ, ոչ թէ խօսքով՝ այլ գործքով  
ըլլայն ալ՝ ան ատենուան չայսոց Վե-  
հափառ. Սրբազն Պատրիարքին, ու  
պատուաւոր եկեղեցականաց, և մե-  
ծապատիւ Ամիրայից ստորագրու-  
թեամբը ելած վերոյիշեալ “ Ծրա-  
ւեր սիրոյ ” ըսկած գրուածքը ամե-  
նայն հաստատութեամբ կը վկայէ:

Ուստի այս երկնային շնորհքը՝ որ  
Աստուածային պարգեւ մըն էր մեզի,  
և ընդհանուր ազգիս համար, որն որ  
շատ ատեն կրնայինք ուրախութեամբ  
վայելել ու անկէ օդտակար օդուսներ  
քաղել. բայց . . . . .

Կը սոսկամ և կը շփոթիմ այս տեղս  
խօօքս առաջ տանելու որ՝ ասանկ ոդ-  
ւոյն Սրբոյ ամենատատ շնորհիւը ե-

զած միութիւնը ՚ի հիմանց քակելու և  
քանդելու յանդգնեցան և տակնուվրայ  
ըրին :

Ո՞վ էր արդեօք , ու ո՞ր աստիճա-  
նաց անձինք էին՝ աս գործիս դէմ մա-  
քառողը ու գրգռողը .

Այս մի՛ հարցըներ ու մի՛ փընտը-  
ռեր՝ ով սիրելի ընթերցող . վասն զի՞  
դուն ալ Ո՞հինչեանց պէս հերետիկու-  
կ'ըլլաս . բայց ես ազատամիտ ու ճըշ-  
մարտասէր անձ մը ըլլալովս , սա լու-  
սաւորեալ դարսուս մէջ գանուող ար-  
դարադատ անձանց դատաքննութեանը  
ապաւինած , խոհեմաբար արձակ հա-  
մարձակ կը յայտնեմ , ան ատենուան՝  
այն սոսկալի խուովութեան պատճառ-  
եղողները ու գրգռիչները : Ուստի  
լու ու մտիկ ըրէ ճշմարտութիւնը՝ եւ  
թէ կ'ընդունիս :

Երբոր այն վերոյիշեալ եօթը վար-  
դապետները՝ այս գործը , ասանկ յա-  
ջողութեամբ գլուխ հաներ և լըմիցու-  
ցեր էին . ահա յանկարծ անդիէն սի-  
րոյ և խաղաղութեան թշնամին , այսին-  
քըն՝ նախանձը և չար ատելութիւնը  
ուսք կ'ելլէ , ու կը մոնայ խումբ մը  
շահախնդիր և տգէտ եկեղեցականաց

սիրաը . ու կը գրգռէ անոնց խռովաւ-  
րար ոգին . կը յուսահատին ու կը  
տրտմին , ասդին անդին տապլաքելով  
ու գլտորելով ճար մը կը վնարուեն ի-  
րենց անվաւեր շէնքերնին հիմնայատակ  
ընելու սպառնացող միաբանութեան  
գործը՝ ջնջելու ու անյայտ և անկարե-  
լիութեան մէջ ձգելու :

Դիշեր ցորեկ քնհատ մնալով , աը-  
ները խորհուրդ խորհրդի վրայ կազմե-  
լով , մէյմը կը վճռեն՝ մէյմը ետ կ'առու-  
նեն . չոռվմ նամակներ կը գրեն՝  
ետքը կ'աւրեն . վերջապէս խօսքերնիս  
չերկընցընենք՝ երկայն վիճաբանու-  
թիւններէ ետքը՝ իրենց խղճին հակա-  
ռակ յիշեալ Աստուածաբան վարդա-  
պէտներուն ըրածին գէմ , լի զրաբր-  
տութեամբ սաստիկ բողոք մըն է կը  
գրեն . իբր թէ այն սիրոյ և միաբա-  
նութեան գործը անվաւեր կերպով կա-  
տարուեր է (վաւերականը ո՞րն էր) .  
Չուտով ան ատենուան եկեղեցական  
գլխաւորի մը զմռովը կը զմռեն , յետոյ  
չոռվմ կը յուղարկեն . Ասոր վրայնա-

---

1 Այս անիրաւ բողոքին օրինակը Աստուածասէր  
անձի մը բոլ պահուած է , և զարմանալի բանն ան է որ՝  
յիշեալ գործը բոլորովին այլակերպուած է . կը յուսանք  
որ այն անձին ձեռօք ժամանակաւ կը հրատարակուի :

յիս խելքէ մոքէ չանցած՝ ընդդէմ  
լատուածային պատուիրանին զարհու-  
բելի գործ մըն է մէջ տեղ կ'ելէ :

ի՞նչպէս : — Սարսափելի բանադրանք  
մը :

Որու դէմ : — Որո՞ւ դէմ պիտի  
ըլլայ, հարկաւ միրիսառսի Տեառն մե-  
րոյ վերջին կտակին մէջը պատուիրած՝  
սիրոյ և խաղաղութեան համար սկըս-  
ուած միաբանութեան մը աշխատողու-  
հետևողներու դէմ... :

Ո՞վ ձշմարտասէր ընթերցող կ'աղա-  
չեմսա վայրկեանս ձեռքդ ճակախդ վը-  
բայ դրած՝ ինծի հետ մէկ տեղիսրունկ  
մտածական մը ըրէ, ու ետքը ընթերց-  
մունքդ շարունակէ :

Ինանադրանքը առաջ իտալերէն գըր-  
ուած, յետոյ ծուռումուռ Տաճկերէնի  
թարգմանուած, յատին եկեղեցինե-  
րուն մէջ բարձրածայն կը կարդացուի  
ու բոլոր տները, վաղցները կը հրա-  
տարակուի :

Աչա ամեն աստիճանի անձանց ոգի-  
ները՝ կ'արթըննան . Եկեղեցականները՝  
կը խուռվին, ժողովուրդները՝ զիրար  
կ'անցնին . միամիաները՝ կը շփոթին .  
տգէտները՝ կը հայհոյեն . չարամիաները՝

Երեւան կ'ելեն. վերջապէս մէկ մեծ կըս-  
նական շփոթութիւն մը , յետոյ ազգա-  
յին կուիւ մըն է մէջ տեղը կ'ելէ , յե-  
տին գայթակղութիւն ընդհանուր ա-  
մենայն քրիստոնեայ հաւատացելոց :  
Աններելք՝ մեղք , Սոսկալի՛ ոճիր :

Մէյմըն ալի՞նչ կը նայիս . ան վե-  
րոյիշեալ եօթը վարդապետները , չեմ  
գիտեր ի՞նչքանէ վախնալով կամ կաս-  
կածելով , բուրդուփապուճ լեզապա-  
տառ կը ձգեն կը փախչին . անոնք որ  
քիչ մը առաջ՝ սիրոյ և միաբանութեան  
մը համար շարադրուած « Հրաւէր Սի-  
րոյ ո կոչուածը ստորագրեր էին . հիմա  
ի՞նչեղան . ինչո՞ւ խոռվեցան <sup>1</sup> . Առ քեզի  
նորէն շփոթութիւն մը . Մէկը կ'ըսէ  
անիծեալ և խաբեբայ Հռովմէականք ,  
միւսը՝ չարաճճիք հերետիկոսներ և այ-  
լըն , և այլն . Որուն վերջին ծայրը ուր  
հասնիլը՝ այս օրուան օրս՝ արեւու ճա-  
ռագայթներու պէս՝ աչքերնիս կ'առնէ .  
այսինքն՝ սասափիկ ատելութիւն . և  
չար նախանձ մը . երկու կողման տգէտո-

1 Այս եղելութիւնը ռամիկ ժողովրդեան աչքին խիստ  
գէշ գործ մը ցուցընելու համար՝ յիշեալ Վարդապետ-  
ները բառասնօրեայ ծովապահութեան և անմահ Պատա-  
րագէ արդիւեալ դատապարտեցին :

Ներուն սրոտին վրայ տիրելով՝ այն Աստա  
ռւածային Սէրը, որում եղբայրսիրուա  
թիւն ալ կը կոչուի, բոլորովին հեռաւ  
ցաւ, անհետացաւ ու անյուսալի վիւ  
ճակի մէջ դրուեցաւ։ Ափսո՞ս Ռւստի  
այս ժամանակակից ստոյգ պատմութիւն  
նը համառօտաբար յիշելնէս ետքը՝ կը  
հարցունեմք հիմայ այն եկեղեցական  
անձանց ու անոնց արբանեկացը, (որոնք  
շատերը դեռ ողջ են, ու քանի որ կը  
յիշուի խղճերնին հարկաւ զիրենք կը  
տանջէ)։ Ի՞յն ատենուան այս դէպա  
քին պատճառ ու գրգռիչ որ եղաքնէ՝  
արդեօք Չէր անիրաւ շահուն համար  
ժողովուրդը խռովիել չէր մի։ անվաւեր  
դատերնիդ առաջ տանելու համար՝ ճըշ  
մարտութիւննը հողին տակ ծածկել չէր  
մի։ Բացայացրսենք, ժամանակիս պա  
րագաներէն ժառանգ մնացած, կամ  
դիպուածով գառնուած լիմոռ մը չի  
կորսնցունելու համար չէր մի։ բոլորու  
վին լատինացեալ ըլլալով՝ ազգատեցու  
թիւննիդ երեւան հանել չէր մի։ ազգաւ  
սին լեզուն և Հայաստանեայց սուրբ  
արարողութիւնները ջնջելու համար  
բուռն միջոցներ չէր մի։

Բնդդէմ Բիրիստոնէական սիրոյն երւ

կու բաժանեալ ազգ իրարու դէմեղ  
բայրատեցութեան հրաւիրելով, անոնց  
ունեցած ատելութիւնը՝ սաստկացնել  
չէ՞ր մի, Այերջապէս յետին գէշութիւն  
անմեղ ժողովուրդը գայթակղեցունեւ  
լով, անոնց հոգիներնուն կորսականը  
պատճառ ըլլալ չէ՞ր մի . . .

Սուրբ Աւետարանին մէջ ՚Բրիստոս  
Տէրն մեր չի՞ պատուիրերոր՝ իրեն հա-  
ւատացնեալներէն մէկը գայթակղեցընեւ-  
լու ըլլանք նէ՝ իրեն վային արժանի պի-  
տի ըլլանք . « Վայ մարդոյն յայնմիկ՝ յոյր  
ձեռն գայցէ գայթակղութիւն», Արդ-  
եօք այսչափ բիւրաւոր գայթակղու-  
թիւնները ու անհատնում չար օրինակ-  
ները՝ մինչեւ այս օրս Շեր միաբանու-  
թեան կողմանէ որ եղաւ ու դեռ կը  
շարունակուի նէ՝ ի՞նչ պատասխան պիտի  
տաք, ու ի՞նչպէս պիտի արդարանաք  
այն պատուէրը ընող ՚Բրիստոսի Տէա-  
ռըն մերոյ ահաւոր ատեանին առջին .  
Սոսկալու բան . Աւ ուրեմն ՚թողունք  
աս մօտակայցաւալի, մանաւանդ զզուեն-  
լի դիպուածին պատմութիւնը, որում  
համառօտաբար քաղածնիս՝ բաւական  
է, մեր « Եւս առաւել հոգեւորաց մէջ »  
ըսած խօսքերնուս հաստատութեանը »

Համար . որովհետեւ ան ատենուան առ  
գործին գլուխ և գործակից եղողները  
եկեղեցական անձինք ըլլալուն ճշմարս  
տութեանը ամենեւին տարակոյս չէ մը  
նացած . որում մեր ըրած ստոյգ պատ-  
մութիւնը , ու իրենց խիղճը (կարելի է )  
ողջ կեցած ամենայն հաստատութեամբ  
կը վկայեն :

Ուստի՝ մենք այս գործին առաջին  
անդամ պատմութիւնը համառօտաբար  
յայտնելնէս ետքը , ամեն պարագանե-  
րով ընդհանուր պատմութիւննալուրիշ  
ժամանակի թողով , կ'անցնինք աւելի  
եւս մեծ ու սարսափելի դիպուածի մը  
յիշատակութիւնը ընելու , նոյնպէս հա-  
մառօտ կերպով :

Ինչպէս՝ հասարակութեան մէջէն  
շատերուն յայտնի է վերոյիշեալ գայ-  
թակղելի գործքէն հինգ վեց տարի ետ-  
քը յետագայ զարհուրելի դիպուածը պա-  
տահեցաւ , որն որ մեր ազգին համար  
ցաւալի գործ մը եղաւ :

Մարդուս չարութեանը չափ չըլլա-  
լը՝ սուրբ Դրոց յայտնի վկայութիւննե-  
րովը գիտէինք , ու անկէ ծագած կերպ  
կերպ կրօնական խնդիրներու պատճա-  
ռաւ ցաւալի բաժանումներ ստեղծուիւ-

լը լսեր էինք . ուղղափառութեան դէմ  
սաստիկ հալածանքներ ելելով , շատ մը  
քրիստոնեայ բարեպաշտ անձինք իրենց  
սուրբ հաւատքներնուն համար վիշտք ,  
նեղութիւնք , մինչեւ արիւն և ՚ի մահ  
յանձն առնելնին՝ կարդացեր էինք . բայց  
յետագայ վշտակի հալածանքին պէս հաւ  
լածանք մը ( որն որ պիտի պատմեմք )  
ոչ գիտէինք , ոչ լսեր էինք . և ոչ կար-  
գացեր էինք .

Առջե եղած հալածանքներուն կեր-  
պին ու պատճառներու հետ բաղդա-  
տելու ըլլանք , և ոչ մէկ նշոյլը կը գըտ-  
նոնք ասոր կերպին ու պատճառին  
մէջ :

Որովհեաեւ ընդհանուր ազգ մը՝  
իր հայրենիքէն դուրս վըրնառուե-  
լու համար , երկու մեծ պատճառ պի-  
տի ըլլայ . ՚ի ախ իր տէրութեանը ան-  
հնազանդ , ու անոր դէմ գլուխ վեր-  
ցուցած տպտումբութիւն մը հանել .  
Երկրորդը , ՚ասուած հեռի արասցէ ,  
ուրիշ կրօնքէ եղող տէրութեան մը կող-  
մէն , իրենց քրիստոնէական սուրբ հաւ-  
ատքնին ուրանալու հրաւիրել :

՚ի՞նաց որ մեր ազգը քանի որ բա-  
րեխնամ ու արգարադատ ] ( Օսմանեան

Հայսերութեան հպատակ եղածէ , իր  
տէրութեան դէմ ամենեւին փոքր ինչ  
անհաւատարմութեան կասկածի նշոյը  
անգամ չէ ցուցուցած , ինչպէս բուն  
քրիստոնէութե երկրորդական պարտ  
քերնիս է . Եւ դարձեալ , յիշեալ մեւ  
ծազօր Տէրութեան թագաւորներէն  
սկըսեալ , բոլոր նախարարները , ու մինա  
չեւ անգամ իր ժողովուրդը՝ ազգերնուս  
ամենայն կերպով հաւատարմութեամբ  
ծառայելը կը վկայեն . Ուրեմն յայտնի  
այսպիսի պատճառ մը չի կար իր հարաւ  
դատ հայրենիքէն դուրս վթոնատուելու :  
Ուստի երկրորդ պատճառին մէջէն նաև  
յինք ու վնատը ենք , այսինքն հաւատք  
ուրանալու համար՝ ոչ աէրութեան մը  
կողմէն , և ոչ ալ ուրիշ կրօնք պաշտող  
աղգէ մը՝ բոնադասութիւն կար .

Որովհեաւ (Օսմանեան յազթօղ տէր  
ութիւնը՝ կոստանդնուպօլսոյ աիբրեւէն  
հետէ , ամեն աղգի՝ թէ կրօնական և թէ  
աղգային արտօնութիւնները ու աղաւ  
գութիւնները ամենայն կերպով շնորշ  
հեր ու հաստատեր էր : Իրաւ քանի մը  
մասնաւոր ցաւալի գործեր առաջ եւ  
կաւ ալնէ՝ բուն Տէրութեան ներքին  
կամքովը չէր . այլ կամ ժամանակիս պա-

բագաներէն ստիպեալ, և կամ ձեռաց  
տակէն խոռովարար անձանց գրգռանու-  
քը կատարուած գործքեր էին, որն որ  
շատ ժամանակ ուրիշ տէրութեանց մէջ  
ալ հանդիպեր է : Ուրեմն չէ, մեր բա-  
րեխնամը Տէրութիւնը՝ հաւատքի հա-  
մար հիշ մէկ ժամանակ մեղնեղած չէ .  
և ոչ ալ (ինչպէս որ ըսինք) ազգերնուս  
վրայ անհաւատարմութեամբ կասկած  
մը ունէր .

Հապա ինչ էր պատճառը, ինչ բա-  
նի համար աս ցաւալի դիպուածը մեր  
գլուուն եկաւ, որն որ ամբողջ Ազգեր-  
նիս բոլոր իր ստացուածքը կորսնցու-  
ցած, իր սիրելի հարազատ հայրենիքէն  
դուրս վռնտուած, Ասիոյ ձիւնապատ  
լեռներուն մէջ տարիներով թափառա-  
կան եղաւ . (Ո՞հ այս վշտալի դէպքիս  
սկըսուած ժամանակէն մինչեւ վերջը  
հանդիպած սրտակտոր եղելութիւն-  
ները մի առ մի յիշատակելու համար,  
ոչ մեր նիւթին համառօտութիւնը կը  
ներէ, և ոչ ալ մարդուս սիրտը կը դի-  
մանայ . որում վիուճ տեղը ու առանց  
մասնաւոր պատճառի, այնչափ նիւթա-  
կան և բարոյական կորուստներ ունե-  
ցաւ մեր խեղճ Հայ Գրամթօլիք աղգէր) .

Ուստի՝ աս գործիս ցաւալի ընդհաւ  
նուր պատմութիւնը ուրիշ յարմար  
ժամանակի թողով, միայն այս բանիս  
պատճառ ու գրգռիչները վնարուենք։  
և առ հասարակ գտնալու համար ալ  
ամենեւին դժուարութիւն չենք քաւ  
շեր։ թէ որ ամեն նախապաշարմունք  
մէկդի դրած՝ ութը տասը տարիէ հեւ  
տէ ազգերնուր մէջ անցած ու դարձած  
եղելութիւնները ուղիղ աչքով հայեւ  
լու ըլլանք։ Եւ հարկաւ։

Ահա անգին ժամանակ մը, հետը  
բերած լուսաւորեալ դար մը, և ասոնց  
մէ ծագած գիտութեան լոյսը՝ ամեն  
խաւարմունք փարատելով՝ նախապաշ  
արման բիծերը անգամ ցըրելով, վերու  
յիշեալ պժգալի գործին՝ գլսաւոր  
պատճառ սա երկու պախարակելի չաւ  
րութիւնը յայտներ են. այսինքն, նախ  
սաստիկ ու անմարելի ատելութիւն մը։  
երկրորդը՝ մութ ու խաւար տգիտուա  
թիւնմը, լոտելութեամբ՝ ազգուրացուա  
թիւն ու շահասիրութիւն, տգիտուա  
թեամբ ծուռ արամաբանութիւն կամ  
ինքնակող աստուածաբանութիւն մը։

Ահա ասոնք էին այն սոսկալի հալաւ  
ծանիքին մասնաւոր ու գլսաւոր պատա

Ճառները, որն որ ազգատեաց, շահա-  
խնդիր խումբ մը տգէտ աստուածա-  
բանից սրախն վրայ տիրած կերպ կերպ ան-  
ճոռնի տրամաբանութիւններով, “ պու-  
” աին զավղասը արը, պաշտաշէլ պէյն  
” զէմէզ. Յիսուսուն աշգրնա հայածել  
” օլմագտըր • սիզի կէօրէլիմ, աօն նէֆէ-  
” սինիովէ գատար տայանըն, տինինիզի  
” ինքեար կէլմէին, հէր տայըմ Ալրբա-  
” զան Պապը համթրընը զտան չրգարմայըն  
” օնա սրդընըն, Ալլահ քէրիմ և ևայն,  
ևայն, ևայն, ըսելովու քարողելով, ան-  
մեզ ու միամիտ ժողովուրդը համոզե-  
լով, իրենց նղովեալ շահուցր ու փա-  
ռասիրութեանցը գործիք ըրած՝ անխնա-  
յաբար զոհեցին.

Ո՞հ ո՞հ . ափսօ՞մ հաղար անդամ  
ափսօ՞ս .

Այսպէտ՝ աս գործը ասանկ տաքցընե-  
լին ու մեծցընելէն ետքը, երբոր բանե-  
րը գէշացաւ ու սաստկացաւ նէ՝ գէտ  
մէկ բանով մը օգնէին, առաջքը առ-  
նելու ճարը փրնարուէին, չէ, ան ալ  
չի կայ . յսեղճ ժողովուրդը գիշեր ցո-  
րեկ կը տանձուի, մէկ կողմէն միւս կող-  
մը կիյնայ . կաղաչէ, կը պաղատի . օգ-  
նութիւն մը գտնալու ճանբաներ կը

վինտըռէ . չէ . պէտք է որ հալածուի .  
քշուի . ու աս սարսափելի գործը կա-  
տարուի . որպէս զի իրենց հողյ վրայ  
շինուած առներնին հաստատութիւն  
գտնայ : Ծաղկաղաւորընտանիք մէկ  
մէկէ բաժնուին ու ատարտընին . ձմեռ  
ատեն՝ ձիւներուն մէջ առապրլարկին .  
ո՞հ , իրենիք մէյմէկ դին ցրուած չեռու-  
էն հանդիսակից ըլլան , ուրախանան ու  
զուարձանան , վասն զի շահերնին պիտի  
շատնայ ու մեծնայ , ու այնպէս չորս  
գրօշակ կրող վոքրիկ՝ բայց ալէ կոծուած  
նաւու մը նաւապետ պիտի ըլլան .

Ասոնիք այնապիսի ճշմարտութիւններ  
են որ՝ մէկը չի կլնար ուրիշ կերպով մեկ  
նութիւններ տալ . վասն զի՝ անժամա-  
նակները շատ մը Աստուածավախ ու  
խոհական անձինք , բանին է ութիւնը  
իմանալով , այս անվաւեր գործին բուն  
պատճառ ու գրգռիչ եղողներուն դէմ  
գանդատներ ըրին , անիրաւ շահու հա-  
մար ըլլալը յայտնեցին , եղելութեան  
մէջ ատելութեան ու աղգատեցութեան  
հոգի ըլլալը երեւան հանեցին . վերջա-  
պէս՝ Հռովմբողոքեցին , Պօլիս խրա-  
տական ու յորդորական նամակներ գրե-  
ցին . Օարմանալին այն է որ՝ այս նա-

մակներուն մէջքանի մը հատ ալ՝ վերու յիշեալ տգէտ աստուածաբանից զըլ-խաւորներուն ձեռօք գրուած է, որն որ բոլորովին կը մերժեն այնպիսի սկըլ-քունքներու համար դիմադրութիւն ընելին, և կը պարսաւեն այն անձինք որքանուզի զայրացած, կընային կերպով մը տուածքը առնել,

Եւ դարձեալքոլոր արեւելք և արեւմուտք խնդաց ու ծաղքեց եղած ներուն վրայ, Դաղղիա, Անդղիա, Աւստրիա, Նաեւ Պօլիս։ Կը զարմանային եկեղեցականք, կ'արհամարհէին ժողովուրդք, ըսելով թէ՝ “Ճերըրածքքան” մը չէ, այլ անխելքութիւն, տգիտուաթիւն, Հոռովմէական սիրահարութիւն, ռամկօրէն էշնահատակութիւն մըն է».

Աս խօսքերը ըսողները, ուրիշներն քէ չէին, արտաքոյ եկեղեցւոյն Հոռովմայ չէին, բայց Աստուածավախ, ճրշմարտախօս, խոհեմ, խիղճունեցող Արտուծոյ պաշտօնեայ էին. Հոռովմայ աւ-

1 Վերոյիշեալ նամակներէն քանի մը հատբարեբաղդութեամբ ձեռուընէս անցաւ։ Անդք որ նիւթին համառօտութիւնը չեր ներեր որ բառ առ բառ հրատարակէինք, սակայն ուրիշաբար ժամանակ հբատարակելու կը փութանք։

Թոռոյն հաւատոարիմանդամներէն էին, լ  
բարեսէր, աղատամիտ ու լուսաւորեալ  
Եւրոպացի ժողովուրդներ են, որոնց  
դեռ շատերը ողջ ըլլալով, մինչեւ այս  
օրս նոյն Ճշմարտութեան, նոյն դիտաւ  
ւորութեան վրայ հաստատ կեցած, այն  
ատենուան՝ այս գործին անիրաւ ըլլաւ  
լը աներկիւղ կը քարոզեն։ Եկեղեցաւ  
կանաց թելադրութեամբը ըլլալը կը վը-  
կայեն, ատելութեան ու շահասիրուա-  
թեան հոգւով ըլլալը կը ցուցընեն։  
վերջապէս նոյն ատենուան գրուած իւ-  
րենց նամակները այս խօսքերով կը վեր-  
ջացընեն։ « Դլուխ առաքելոց սրբոյն  
Պիետոսի վեհապետի Աթոռակալ, այն  
Աստուածարեալ սրբազն Քահանայաւ  
պետները՝ ժամանակիս պարագաներէն  
ստիպեալ՝ Հայոց ազգին այս փոքրիկ  
մասը՝ անօրէնութեամբ զատեց, ու հո-  
գեւորս հաղորդակցութիւննին կտրեց  
նէ։ Նոցին յաջորդ Քահանայապետները՝  
նոյնպէս ժամանակիս պարագաներէն  
ստիպուած, այսպիսի երկիւղալից վտան-  
գէն անմեղ ժողովուրդը խալքսելու հա-  
մար, ժամանակ մը չէի՞ն կրնար կերպով  
մը անօրինէր։ Անենք կ'ըսենք, այո՛։ Թէ  
որ բանին էութիւնը այն գլխոյն շիտակ,

Հասկըցունէին, ու ըլլալիք խեղճու-  
թիւններուն նկարագրութիւնը մի առ  
մի ընէին . . . . .

Քանի՛ քանի՛ անգամնցն Ա. Ամո-  
ոէն՝ ժամանակ ժամանակ ըստ պարա-  
գայից նայելով ասոր նման տնօրումներ  
եղած է, և միշտ կ'ըլլայ . . . Որովհետ  
տեւ՝ ո և իցէ ինդրոյ մը մէջ՝ երբոր  
գլխաւոր մասն հաւատոյ չի կայ, այն  
ինդիրը աստուածաբանական ուժով  
կը լուծուի ու խոհեմութեամբ կը աըս-  
նորիսուի . . . Ավասո՞ս որբանը ուշ իմաց-  
ուեցաւ . . .

Աղէկ միտ դնեն, և ուշադրու-  
թեամբ կարդան այս տողերը՝ այն տգէտ  
աստուածաբանները, որոնք այս գործը՝  
հաւատոյ կուիւ է, Քրիստոսի անուա-  
նը համար հալածուիլ է, նահատակու-  
թիւն է, մարտիրոսութիւն է ըսելով  
ու ռամիկ ժողովուրդը համողելով, յեւ-  
տին թշուառութեան մէջ թաղեցին,

Ո՛հ, աս ի՞նչ անտանելի ձիւն է որ  
մեր գլխուն եկեր է. ի՞նչ տգիտու-  
թիւն է ինչ կուրութիւն է եղեր որ  
խումբ մը տգէտ Աստուածաբանից ա-  
տելութենէն ծագած, մեր վրայ գալիք  
վտանգին անիրաւ ըլլալը չենք դիտած,

անսնց փառասիրութեանը անխնայ զոհ  
ըլլալնիս չենք իմացած . նվովեալ շա-  
հերնուն յաջողութեանը համար ըլլալը՝  
միտքերնէս անգամ չէ անցած : Այնու-  
հետեւ մեր ապագայ վիճակը , այսինքն՝  
մեր ազգային իրաւունքները , արտօ-  
նութիւնները , ծէսերը , արարողու-  
թիւններուն տակը ճզմութիլը անգամ  
մը գուշակուի չենք ըրած : Աւազ աւազ :

Հապա դու ո՛վերկնապարգեւ լու-  
սաւորեալ յար , ու յարգելի յամանակ ,  
քու լուսաւորութիւնդ՝ որն որ այս օր-  
ուան օրս մեզի շնորհեցիր , աբդեօք՝  
ան ժամանակը ինչո՞ւ մեզմէ հեռացաք .  
քու լոյադ որն որ բոլոր աշխարհ ամեւ-  
նայն կերպով լուսաւորեր է , ինչո՞ւ  
այն ատեն մերիսաւարեալ աչքերը , նա-  
խապաշարւեալ միտքերը , քուկին բազ-  
մածածանչ լուսոյդ միայն նշոյլովը չի  
փարատեցիր . Այս , տգիտութեամբ և  
կուրութեամբ՝ որոնք երկուքն ալ ան-  
հաշտ թշնամիներդ , քուկին հեռի կա-  
ցութեամբդ հանդիպեցաւ ադ զարհու-  
րելի փորձանքները մեր վրայ .

Ինչ և իցէ աս կերպ ցաւերուն ու  
ողբերուն ժամանակը անցաւ , այս օր-

վան օրս միայն յիշատակը կրնանք ընել  
որն որ անմոռանալի ու անշիջանելի  
հուր մը եղած է մեր սրտերուն փրայ :  
Դանք որ այս ցաւալի պատմութիւնը  
ըրած ատեննիս, աչքերնուս դիմացը  
նիւթական պատճառ մըն ալ կայ, ու  
բում այն ժամանակը մեր ականջները կը  
հնչեցընէին և ուղեղներնուս մէջ կ'արու  
տային այն գրգռիչները ։ Իբր թէ աշ  
խարհականաց մէջէն պատուաւոր Ամիր  
այ մը աս գործին առաջին պատճառ  
և սկիզբ կը համարէին և կը քարոզէին ։  
և աս բանը մինչեւ ութը տասը տարի  
առաջ բոլոր ազգայնոց սրտին վրայ Ամա  
սիս լեռան մը պէս կեցեր էր ։ Բայց  
վերջին գէպէերը ու աւելի մօտ եղած  
փորձերը ամենայն հաստատութեամբ  
վկայեցին թէ առաջին պատճառ և ըս  
կիզբ այն անձն էր, թէ չէ վերսիշեալ  
շահախսովիր ու փառասէր ։ Համուա-  
ծաբաններն էին .

Այս բանը աղէկ մը ստուգելու հա-  
մար մօտերս ազգերնուս մէջ հանդիպած  
գործ մը վեր ՚ի վերսիշենք, որն որ  
ժամանակը չօգներ՝ յետին սարսափելի  
չար քան կառաջինն կրնար ըլլար <sup>1</sup> :

1 Այս յիշատակութիւնը պատմութեանս կարգէն

Ասկէ ութը տառը տարի առաջ՝ Ազ  
գերնուսյառաջադիմութեանը համար,  
և ՚ի սէր և խաղաղութեան օգտին բա-  
րեմիտ աշխարհականաց ջանիւքը ընկե-  
րութիւն մը հաստատուիլը բոլոր աշ-  
խարհը լսեր է և գիտէ ու յիշեալընա-  
կերութեան կանոններուն մէջ հաւա-  
տոյ, աղգի և տէրութեան դէմ խօսք  
կամ գործք մը չըլալն ալ յայտնի կը  
վկայեն. Ուստի՝ ո՞վ էին զանոնք որ  
այնչափ հակառակեցան, զինեցան, Ազ-  
գին ընդունելութեանը դէմպատերազ-  
մեցան, յետոյ՝ մատնեցին, անիծեցին,  
հայհոյեցին, օրհնեցին, զբարտեցին,  
ու զայն ՚ի հիմանց քակելու հնարքներ  
վնտըռեցին. Որո՞նք էին կ'ըսեմարդեօք  
այն անձինքը որ յիշեալընկերութիւնը  
իրենց շահուն ու անվաւեր դիտաւո-  
րութեանցը դէմգոտնալնուն սոսկալի ո-  
րոգայթ մը լարեցին ընկերութեան ան-  
դամներուն. Որո՞նց գլխաւորներէն մէ-  
կը աճապարելով ելաւ գնաց՝ ընկերու-  
թեան և ոչ մէկին մարքէն անդամ մը  
չանցած բանը տէրութեան մը Նախա-  
րարներու առջին զբարտեց, ըսելով

---

շատ հեռուէ. բայց այս տեղ յիշուիլը խիստ հարկաւոր  
դատուեցաւ:

թէ և լոյս ընկերութեան անդամնեւ-  
րուն միտքը՝ բոլոր հայոց աղդը իրենց  
հետ միացընելով, թագաւորութիւն  
մը կանդնելէ ու Արշիամենասոսկալի՛  
զրպարտութիւն։ Որուն հետեւանքէն  
ուրիշ բան չեր ելլեր, բայց եթէ ընդ  
հանուր հայոց աղդ մը մինչեւ ՚ի սրոյ  
և ՚ի հրոյ կը մատնուէր։ Տմէ որ նոյն  
բարեխնամ Տէրութեան Նախարարները  
բանին էութեանը առաջուընէ ստոցդ  
տեղեկութիւն չունենային նէ՝ մենք հի-  
մայ ուր էինք, և կամ ի՞նչպիտի ըլլա-  
յինք, բաց (Ս)սմանեանց Պատմութիւնը  
աւշադրութեամբ կարդա, ու եղած  
դարձածներէն երեւակայէ։

Եակայն դարուս լուսաւորութիւնը  
այսպիսի անհիմն զրպարառութեան և ոչ  
ականջ տալով յանդիմանեց ու խրատեց  
ու այսպէս պատասխանեց, ըսելով “ը-  
րած խօսքդ ճանչցիր, թէ որ հին ժա-  
մանակը ըլլար մեր Տէրութեան մէջ  
գանուողընդհանուր հայոց աղդը ա-  
րիւնալից գէտ մը կը դառնար . . . .  
Ուստի՝ գնա լզգդ խոհեմութեամբ  
կառավարէ։ վասն զի առընկերութիւ-  
նը ոչ Տէրութեան և ոչ աղդի վնասա-

կարէ, այլ առաւելպայծառութեան<sup>1</sup>։

Ահա այսպէս մարմնաւոր իշխանուաթեանց կողմէն յիշեալ ընկերութիւնը ամենայն կերպով արդարացաւ, ու անոր հաստատութիւնը վճռուեցաւ։ Նոյնպէս Ազգային ընդհանուր ժողով քի մբ առջեւ հոգեւոր իշխանութեանց կողմն ալ հաւանելով, թեւերնին վեր վերուցած ամենասուրբ Խոաչին զօրութեամբը բարձրածայն օրհնեցին։ Անդամոց հետ հաշտուեցան, մէկզմէկ համբուրեցին, բայց ո՛չ ամբոյր նենդութեան։

Այս գործը աս կերպով լըմննալէն ետքը՝ ուրիշ ի՞նչ պէտք էր ընելու։ Հարկաւ երկու կողմը սիրով և միաբանութեամբ աշխատիլ և ՚ի յօգուտ ավագին ընկերութիւնը յառաջացընել, ու անկէ եղած օգնութիւններով որբ և աղքատ տղաքը դաստիարակել, հասած անտէր աղջիկներուն օժիտ շինել, եկեղեցիներ հաստատել, լաւ կերպով դըպրոցներ կառուցանել, վաճառականու-

1 Այս խօսքերը ըսող Նախարարը դեռ ողջ կեցած ամենայն պարագայներով կը վկայէ։ Եւ ան ատենուան խօսակցութիւնները որ եղաւ այս զոպարտութիւնը ընող եկեղեցական գլխաւորի մը հետ, աղդաշին երեւելի անձի մը քով դրուած օրինակը կեցած է։

թեան արհեստը աղգերնուռ մէջ ծաղւ  
կեցընել, աղգային լեզուն՝ ծէսը և ա-  
րարողութիւնները հաստատ պահել ջըն-  
ջելով այն եաքէն մտած լատինացեալ  
դաշտուրը, անիրաւութեամբ յափշտակ-  
ուած աղգային իրաւունքները ամենայն  
ուժով պաշտպանել, անհետ եղած ե-  
կեղեցականաց պատիւը ճանչցընել ու  
զանոնք պատուեր. վերջապէս աղգը ա-  
մեն կատարելութեանց լուսովը փայլե-  
ցընելու դիւրին և կառձ ճանբան մը-  
տածել, (Ասոնք առաջին և հարկաւոր-  
ները ). յետոյ երկրորդական ընելիքնե-  
րը, կարողութիւն չունեցող արհես-  
տուորներու կերպով մը օգնել հմուտ  
և խոհեմերիտասարդները բանի մը ծա-  
ռայեցընել. աղքատները լաւ կերպով  
հոգալ, հրոյ կիվեալներու օգնել, և այ-  
լըն և այլն: Ասոնցմէ ՚ի զատ աղգայնոց  
մէջէն փտուած ու հինցած ատելու-  
թիւնները վերցընելու ջանք ընել. ա-  
նոր տեղը մեզի պարտու պատշաճ ե-  
ղած եղբայրաիրութիւնը հաստատել.

Ահա ասոնք էին ընկերութեաննպա-  
տակը և անդամոց ընելիքները, որոնք  
՚ի սէր աղգիս միաբանելով Աստու ծոյ  
օգնութեամբը քիչ ատենուան մէջ պը-

տուղները կը վայելէինք : Բայց չէ : առ  
սոնց ամենուն թշնամի եղող շահասիւ-  
րութիւնը ու փառասիրութիւնը չե-  
թողուր, իր տունը վլցընելու սպառ-  
նացող այսպիսի ազգօգուտ ընկերու-  
թեան մը իր աչքին դիմացը տեսնել  
չուզեր . հապա պէտք է ջնջել, կոր-  
ծանել, անհետընել և անոր հակամիտ-  
եալները զրպարտել, մինչև ՚ի մահ, մատո-  
նել, որպէս զի՞ իր շահը չի վնասուի,  
իր տունը չի կործանի և իր չարդիտա-  
ւորութիւնները առաջ երթայ :

Պառ համար վերոյիշեալ ըսածներ-  
նուս պէս չեղաւ նէ՝ հարկաւ ուրիշ  
ձանբաներ մտածելու էր . Հարկաւ  
տգէտ ժողովրդեան միաքը պղտորելու  
էր . անոր՝ այսինքն, ընկերութեան բաւ-  
րոյական մասերը աւրելու էր, անհա-  
ւատութեան, բողոքականութեան,  
հերետիկոսութեան կամ հերճուածո-  
ղութեան ցոյցեր, նշաններ կայ ըսելու  
ու քարովելու էր . աղգը երկու բաժ-  
նելով մէկ մէկու դէմ ատելութեամբ  
զիրար անցընելու էր . իր ոխը կրօնաւոր  
Քահանայներէն առնելու էր . պատճառ  
անոնք են ըսելու թւ արգիլելու էր .  
վրանին կերպ կերպ ազտեր քսելով չը-

ռովմ զրպարտելով՝ մինչեւ վանքերնին  
հալածելու էր. Ասոնցմովալ չեղաւնէ՝  
աղդին տաշուածքովը երկսյն ճանբոր-  
դութիւններով կայէթա, անկէց ուր-  
ում երթալու էր, հոն յիշեալ ընկե-  
րութիւնը Տերութեան, Երգի, Արձունի և  
Բարուց մնասակար ցուցընելու էր, այս-  
պիսի անտեղի զրպարտութիւններով  
ընդհանուր եկեղեցականաց ժողովք մը  
համոզելու էր. վերջապէս՝ իր փափառ-  
քին հասնելու համար արգելման թուղթ  
մը առած նորէն Պօլիս դառնալու ու  
եկեղեցիներուն մէջ բարձրածայն կար-  
դալու էր. ու անով այն Տէրութեան,  
Ազգի, կրնքի և Բարուց օգտաւէտ  
ընկերութիւնը կասկածելի երեւցընե-  
լով հիմնայատակ ընելու էր. Ո՞ անխրդ-  
ճութիւն, ո՞ անմասութիւն, ո՞ ատելու-  
թիւն. Ասոնք երազչեն, ցնորք չեն, այլ  
եղած ու կատարուած դործեր են. ու-  
րուն հեռեւանքէն ինչ բաներ ելաւ-  
նէ՝ ամենուն յայտնի է. և մենք համա-  
ռօտաքար վարը քանի մը պարագանե-  
րով պիտի յիշենք.

Ահա այս աեղ ասցիշատակութիւնը  
վերջացընելով, նորէն կը հարցընեմք,  
ո՞վ էր այս մնասակար դործողութիւն-

Ներուն գլուխ և գործակիցք ։ արդեօք  
ասոնց մէջն ալ պատուաւոր Ամիրանե՞ր  
կային ։ բանը այս ասուի ճան զայրացընեւ  
լու աշխարհականաց կողմէ՞ն գրգռեւ  
ցին, առաջ մասնել, ետքը օրհնել, յեւ  
տոյ զրպարտել, մարմնաւոր իշխաննե՞րը  
խրատեցին ։ թէ որ այս բաներէն գէշ  
հետեւութիւն մը ելեր նէ ի՞նչ պիտի  
ըսէիք ու ի՞նչ պիտի քարոզէիք, հարա  
կաւ ընկերութիւնը՝ ու զանի հաստա  
տողները պատճառ եղան ըսելով Զեր  
ըրածները բոլոր աշխարհի առջեւ ու  
րանալով, ըլլալիք արիւնհեղութիւնն  
ներուն՝ հեռուէն հանդիսակից պիտի  
ըւայիք Ռւրեմն վայ Զեղօրինականացդ ։

Ասանկ ամենուն յայտնի գիտցած  
յիշեալ ընկերութիւնը խումբ մը շաւ  
հասէր եկեղեցականաց ձեռօք տակերա  
պարանքը առաւ նէ՝ ո՞վ կրնայ այնու հետեւ  
համարձակիլ ըսելու թէ՝ յիշեալ  
հալածանքին առաջին գրգռիչ և կամ  
այնչափ սաստկացընելու նիւթական  
պատճառ աշխարհականաց մէջէն պատ  
ուաւոր Ամիրայ մըն էր ։

Բայց եթէ առելութեամբ, անտեղի  
զրպարտութեամբ, նախապաշար  
մամբ, կողմնակցութեամբ, անիրաւու-

թեամբ կամ թէ յետին ասաիձան տը-  
գիտութեամբ և պնդագլսութեամբ •  
իրաւ է որ՝ ան ժամանակուան ար-  
գէտ ժողովուրդը Հոգեւորաց թելադ-  
րութեամբ նիւթական պատճառ մը  
յիշեալ լինձը կը համարէին, և (ինչ  
պէս ըսինք) այնպէս ալ համոզուէր էին •  
սակայն այս զբարտութեան ինչեն ա-  
ռաջ դալը, և աշխարհականաց կողմէն  
բուն (ծածկուած) գրգռիչները ո՞վ  
էին և կամ ի՞նչ սկզբունքներէ առաջ  
դալը՝ դեռ հիմա չենք յայտներ • այլ թէ  
որ հարկը ստիպէ՝ յարմար ժամանակ ընդ-  
հանուր լզդային պատմութեան մը մէջ  
պիտի բացատրեմք • լոոր համար ահա  
հոս կը վերջացրնեմք այս ցաւալի՝ մանա-  
ւանդ զզուելի դիպուածիս քննութիւ-  
նը • մեր և ևս առաւել Հոգեւորաց մէջն  
ըսած խօսքերնուս յարմար դանալով:  
Որովհետեւ այս զարհուրելի գործն ալ  
նոյնպէս անոնց թելադրութէնէն առաջ  
եկած ըլլալուն կասկածի անգամ շուրջը  
չէ մնացած • Եւ հարկաւ այս գործն ալ  
կատարուած ժամանակը հանդիպած վաճ-  
այից արժանի գայթակղութիւնները,  
բարուց և վարուց դէմ չար օրինակները,  
յետին գէշութիւն մարմնոյ և հոգւ

վնասները մարդկային ազգին համար  
մեծ հարուածներ էին :

Ուրեմն . . . թողարկ մտմբտան ու  
մաքերնին բերեն բուն իրենց պարտա-  
ւորութեանցը դէմ, հաւատք պաշտպա-  
նելու պատրուակաւ այսչափանիրաւու-  
թեանց գլուխ և գործակից ըլլանին,  
և դեռ այսօրուան շարունակութիւ-  
նը . բայց . . .

Ուղղափառութիւնը անարատ պա-  
հենք ըսելէն, չըլլայ որ բոլորովին աղ-  
տուեն, Յրիստոսի բուն յաջորդները  
մենք ենք ըսելով անոր պատուէրներէն  
չեն խոտորին . սուրբ Աւետարանին խօս-  
քը բերաննին առած Յիսուսի Յրիստո-  
սի տեառն մերոյ ահաւոր ատենին դիւ-  
մացը կեցած և տէր, տէր, ո՞չ յանուն  
քո մարդարէացաք, ո՞չ յանուն քոդեռ  
ւըս հանաք . և զզօրութիւնս բազումն  
արարաք ըսած ժամանակնին, չըլլայ թէ  
(աղէկ ականջնին բանան) այն սոսկալի  
ձայնին արժանի ըլլան «Ոչ երբէք գիտէի  
զձեզ. ՚ի բաց կացէք յինէն ամենեքեան  
ոյք գործէք զանօրէնութիւն » Ա՛հ ,  
դողալու և սարսելու ձայն . . . յմաղ  
տառնք ուղեն նէ՝ մտածեն ու հոգ տա-  
նին, մենք դառնանք մեր յիշատակու-

թեան վերջը, ու նայինք թէ ի՞նչ եւ  
ղան այն աքսորեալխեղճ ժողովուրդը։  
Երկու տարի միակերպ տրտմու-  
թեամբ և հեծութեամբ իրենց օրերը  
անցընելէն յետոյ՝ Աստուծոյ ողորմու-  
թեամբը և մերբարեինամ (Օսմանեան  
մեծազօրաէրութեան ինքնայօրժարկա-  
մօքը դարձաւ, եկաւ իր հայրենիքը  
մերկ և բոկ)։

Ահա աչքդ որ դին դարձընէիր  
խեղճութենէ ուրիշբան չէիր տեսներ։  
Ամիրան իր հարստութեան մեծ մասը  
կորսընցուցեր, արհեստաւորը աղքատ  
եղեր, աղքատը յետին չքաւորութեան  
մէջ թաղուեր։

Տուն, տեղ, խանութ ամեն բան  
ոչնչացեր, վերջապէս անտէր ժողովուրդ-  
մը բացը մնացեր էր։ Եւ ահա երեւ-  
ցան նաեւ հեռուէն հանդիսակից եւ  
զողբազդ ախնդիրք կտոմ շահախնդիրք  
հոգեւորականք ոմանք։ ցնծութիւնին  
մեծէր ըրած յաղթութեանց և որսերա-  
նուն վրայ։ Լուրախանային և պայծառ  
աչքով կը հայէին այս բազում վշտով  
և նեղութեամբ յափշտակուած մաս մը  
ժողովրդեան երեսն ՚ի վեր։  
Բայց դեռ եւս տրտմութիւն մը

զիրենք պաշարեր էր . վասն զի այս որումին վրայ տիրապետելու չորս դաշնակիցք իրենցբաժնին անհամբերութեամբ կ'սպասէին . Երեքը հաւասարութիւն կ'ուղէր , բայց միւսը ընդամենուն վըրայ ինքնակամ տէր ըլլալու կը փափաքէր . Ասոր համար գիշեր ցորեկ շփոթութեան մէջէր , կը մտածէր , հնարք կը վնտուէր միւս դաշնակիցները այս բաժնէն զրկելու , ու ինք մինակ վրանին բռնութեամբ տիրելու և ուղածին պէս կառավարելու .

Եւ ահա ասոր ալ ճարը գտան . ինչ պէս ըսինք՝ երբոր աղգը այս խեղճ վիճակի մէջ էր , այսինքն ամեն բանէ զռւրկ , սակի և ուրիշ մեծամեծ օդնութիւններու կարօտ . և ահա առ առիթը պատճառ առած մտան մէջերնին , լալով ողբով և ցաւակթելով , (իբր թէ խոստովանող եղեր են) իրենց ամեն պիտոյքը հոգալու ու ձեռնառութեամբ օդնելու խոստմունքներ ըրին . Յնեաց անոնց բարոյականին վրայ տիրելու համար աշխատեցան . քարոզութիւն , որդուրանք , խրատ , համոզումն ամեն կերպով ՚ի գործ գրին , որպէս զի միւս երեք դաշնակից ընկերնին անոնց առջեն

գէշ ցուցընեն : — Ենոնք ուղղափառ  
ոութենէ հեռացած են , անոնց քարու  
զութիւնը հերետիկոսական է . Հոռմ  
զանոնք կասկածելի կը ճանչնայ . Մենք  
ենք բոռ ձեր տէրը , ձեր սպառագլւը , ձեր  
հոգեւոր հայրը , ձեր ժամանուլւը , նաև ձեր  
ժէնը եւայլն ըսելով ու համոզելով ինչ  
ըրին չըրին լողին մէկ մեծ տգետ մաս  
սին ( նաև մայրապետաց ) սրտերնուն  
վրայ աիրեցին ու տիրապետեցին , ու  
ամեն ատեն զանոնք կոնակ առած քըր-  
սան եռեսուն տարուընէ ՚ի վեր անհա-  
մար և անիրաւ կոխւներով ու վէճե-  
րով սրբոյ հօրն մերոյ խուսաւորչայ տա-  
ժանելի չարչարանքովու արիւնով գընե-  
ուած չայոց աղգին այս փոքրիկ մասին  
վայն ՚ի գլխուն բերին . և այս օրուան  
օրս թէ նիւթական և թէ բարոյական  
յետին թշուառութեան մէջ ձգեցին  
չուովմէական չայ կոչեցեալ ազգը .  
Ենհամար և անիրաւ վէճեր ու  
կոխւներ ըսելով լուռ չանցնինք , այլ  
անոնցմէ երեւելիներէն քանի մը հատը  
պէտք է որ յիշենք . Երբոր ժողովուր-  
դը աքսորէն վերադարձաւ , իրեն փա-  
փաքին յարմար մեր լուատագութ ինք-  
նակալին կողմէն շնորհուած չոգեւոր

և Ամրմաւոր ազատութիւններով ճռ  
խացած ինքնագլուխ զատ աղդ մը եւ  
զաւ . ի մարմնաւորս Ազգապետութիւն  
նը հաստատուեցաւ , և ՚ի չոգեւորս  
չորս դրօշակաւոր . . . նաւապետը եւ  
ըեւան ելաւ , որուն այսչափ ատեն ա-  
նոնք կրելու համար քանի որ կը յիշէր՝  
հարկաւ բերնին ջրերը կը վազէր :

ինչեւիցէ՝ ահա վագիաքին հասաւ ,  
ամենայն ինչ կատարուեցաւ , աւ այսու-  
հետեւ եկեղեցական և աշխարհական  
մէկ մէկու հետ սիրով պլուած , հա-  
սուն խորհրդով՝ սա ալէկոծուած նա-  
ւը գոնէ յաջողութեամբ իր ճանքան  
շարունակէին , ժամմը առաջնաւահան-  
գիստը հասնելով , բազում փոթորիկնե-  
րէ վնասուած տեղերը նորոգէին , այ-  
սինքն յիշեալ ժողովուրդը շատ մը վէ-  
ճերէ և կորիւներէ ձանձրացած ու հոգ-  
նած քիչ մը խաղաղութիւն գտնէր .  
Չէ . ահա նորէն գլուխ վերուց շահա-  
սէրը ու ապստամբեցաւ աղդատեացը .  
Ահա նորէն ուրիշ խորիւթիւն մը .  
հազիւ թէ ժողովուրդը նոր շունչը ա-  
ռեր էր , առ քեզի ազգային և կրօնային  
խմորով շաղուած խնդիր մը .  
— ի՞նչէ արդեօք . նորէն եօթը

վարդապետք յանդիի կողմը գացեր են  
ֆուն միաբանութեան մը վրայ խօսելու  
և կտմուրիչ ազգէ պատուաւոր լիմի-  
րայ մը եկեր է զանոնք գրգռելու ու  
հալածելու . — Չէ . հիմայ ալ կրօնա-  
ւորները հետեւիս եղեր են . — ի՞նչու ,  
ի՞նչ բանի համար . — Որովհետեւ ազ-  
գը իր ազգութիւնը ուրանալ չուզեր ,  
ու իր Նախնեաց աւանդութիւնները  
ամբողջ կ'ուզէ պահել , (որնար ազգին և  
անոր եկեղեցւոյն պայծառութիւննէ )  
այսինքն է ծէս արարողութիւնք , ազգա-  
յին իրաւունք և սովորութիւնք . որուն  
մէջ հաւատոյ է տական մաս չիկայ և չիկր-  
նար ըլլալ . Յիշեալ կրօնաւորները ազգիս  
գիտուն մասին հետ միացած՝ այս ար-  
դարացի վէճը ամենայն ուժով կը պաշտ-  
պանեն , և ասոր համար է որ հերեաիս  
կոսութեան պատուա , արժանի կ'ըլլանկոր<sup>1</sup> .  
— ի՞նչ ըսել է , անոնք ալ ազգաւ չայ-  
չե՞ն , և իրենց սուրբ Նախնեաց աւան-  
դութիւնը չե՞ն մի ընդունիր . — Չէ .  
կաթոլիք եմք կը պատասխանենկոր , մենք  
չայու սուրբերը աղէկ մը չե՞նք ճանչ-

1 Ուրեմն երանի է այն ազգին որ իր արդար իրա-  
ւունքը պաշտպանելու համար այսպիսի լեզու աչափա-  
ներով կը բարեասուին :

նար . — Ի՞այց մենք գիտէինք որ ամեն  
ուղղափառ ազգք կաթոլիկութեամբ  
կը պարծենայ . վասն զի կաթոլիկութիւն  
նը հաւասաք է . ուրեմն ասոնք ազգութիւնը ըսուած բանը չե՞ն մի լնդունիք ,  
իրաւ է կ'ըսեն թէ « Հայու սուրբեալը  
աղէկ մը չենք ճանչնար » : — Ե՞հ ,  
խիստ նեղի եկած ժամանակնին անոնց  
անունները կուտան , և ազգութեան  
վրայօք ալ տակէն գէշ հետեւութիւն  
մը չելլելու համար՝ խղդուք ճայնով մը  
կը պատասխանեն թէ՝ լատինացեալ  
Հա . . . ա . . . յ եմք , Դամքոլիք եմք :

— Մի՛ նեղանար եղայր , բան մըն ալ  
հարցընեմ . ասոնց բուն ծնունդը կամ  
սնունդը ո՞ւրէէ է . — Ան չկատեմ , ասոր  
պատասխանը ինձմէ մի՛ առաջարկեր .  
կ'ուղեսնէ իրենց հարցուր : — ինչեիցէ  
անոնք տգիտութեամբ և անմատութեամբ  
զրոյցներ են . գեռ եւս յայտնի ըսէ թէ  
վերսիշեալ կոռուոյն բուն էական պատ-  
ճառը ի՞նչ էին կամ ո՞ւր կայացաւ .

Որովհետեւ ամեն բանին ճշմար-  
տութիւնը յայտնի ընելու համար շա-  
րադրած եմ այս Յօդուածը , և մինչեւ  
հիմայ ալ խոստմռւնքս կատարած եմ ,  
ուստի այդ հարցմռւնքիդ ալ պատառ-

խանը աներկիւղ և համառօտելով սա  
երկու խօսքը կ'ըսեմ, այսինքն այն քա-  
նի մը անգամ յիշուած խոռվար հո-  
գեւորականք ոմանք իրենց շահուն հաս  
տատութեանը համար պարաւաւորուեր  
էին ազգութեամբ մեզի սիրելի եղած  
չայութիւննիս մոռցընել կրօնականու-  
թեամբ՝ մեր երեւելի ու սուրբ չայ-  
րապետներնուս հաստատած արարողու-  
թիւնները ու ծէսերը ուրացընել։

Ահա այս երկու յայտնի էական պատ-  
ճառներ էին յիշեալ կոռուոյն ծագմանը,  
որուն այն կամաւ տգետ և ազգաւեաց  
կարգաւորները հանդերձ կողմնակից  
ժողովրդով գլուխնին տաքցած ըրած-  
նին թողածնին չէին գիտեր։ Մինչեւ  
անգամ այն սուրբ և պաշտելի արարո-  
ղութիւննիս ծաղքելով, տուները, փո-  
ղոցները, մինչեւ անգամ սրճանոցները  
և գինետունները կը բամբասէին և հա-  
սարակութեան միաքը կը պղտորէին ը-  
սելով, «Վարագոյր նէ տիր, հէյալմը  
» օնայաձագ. քշոց նէ օլմալը գաթը  
» քէրվանը կէչէյօր կիպի, տահա պիր  
» թագը լշրմէնի եօլունտա շէյլէր...  
» տօղը սու հիշ պիրինի գապուշիտէ  
» մէյիզ... ու եւայն, եւայն։

Ասոնք անմիտ ժողովրդեան<sup>1</sup> հասայ  
րակ խօսքերն էին . բայց բուն իրենց  
գլուխոր (այլեւ ովնչ) բաներու հաս  
մար մինչեւ այսօր բազում գայթակղու-  
թեամբ ըրած դիմադրութիւննին ու  
հակառակութիւննին քննելու ու պատ-  
մելու մեր համառօտ նիւթը բաւական  
չիներելով, հիմակու հիմայ այն կտորնեւ  
ըս զանց կ'ընենք . որովհետեւ մօտերս  
հրատարակուելիք տետրակի մը մէջ աւ  
նոնց փրայ մասնաւոր պիտի խօսիմք ,

Միայն այսչափը յիշենք թէ՝ կոյր  
զկուրայն գործը այնպիսի կերպարանքով  
զայրացուցին ու սաստկացուցին որ, ան  
ատենուան ռումայի զայրապեաը, եւ  
րանաշնորհ Դրիգոր մ.օ. սրբազն Պա-  
պը սաստիկ յանդիմանութեան կրնիկակ  
մը խաւրելու ստիպուեցաւ . որուն մէջ  
զայրատանեայց արարողութիւնները  
ամբողջ “ Սուրբ և պաշտելի ” կը կոչէ ,  
և անոնց գէմ հակառակողներուն եկե-  
զեցական պատիժներ կը սահմանէ <sup>2</sup> :

1 Այս անմիտ ժողովուրդը ընածնին՝ ընթերցողը  
պիտի հասկընայ Ասիոյ լեռներէն եկան կրօնամօլ Գևա-  
ղատացիները :

2 Այս կոնդակը Հռոմէն Պօլիս, Պօլիսէն Հռոմ  
բանի մը անդամնեկաւ զնաց, բայց հիմայ ուր է չկյունքը :  
Եւ ասանկ ազդային խնդիրներու վրայօք եկան բա-  
նի մը վաւերական կոնդակները ՚ի յօդս կը շաջն :

Եւս սակայն ինչը ըրին (ընդդէմքահանայապետական հրամանի) վերջապէս քանի մը բան այլայլեցին, այն փառասէր և խոռվարար ազգագետացները<sup>1</sup>։

Ասոր վրայ ազգին խոհեմմասը՝ բանը նորէն չի տաքնալուն համար ակամայ լուացան ու հաւանեցան։ և աչա կը ոիւն ալ վերջացաւ։ Ուրեմն մենք ալ գաղլեցընենք ասխառնիճաղանձ կամ կերպովմը ծաղըելի պատմութիւնը։

Այս ետեւէ ետեւ ձախորդութեամբ եկած խոռվութիւններուն վրայ ազգը ժամանակ մը հանգստացաւ ու հանդարտեցաւ, այն երկու խոհեմու Աստուածավախ առաջնորդաց ձեռօքը։ որում այն ժամանակը մէկը հոգեւորս՝ միւսը ՚ի մարմնաւորս ալմոռներու վրայ նըստած ամենայն փութով կը հովուէին իրենց յանձնուած այս բաղում վշտամեց փոքրիկ հօտը։

Եւս այս հանգստութիւնը՝ խաղաղութեամբ հարկաւ երկայն պիտի տեւէր, այնուհետեւ խոռվութեան պըզտիկ պատճառ մը չիսկիտի ըլլար, այլ հան-

1 Եղած փոփոխութիւններուն ինչը ըլլալը հասկընալու համար մէկը Հոռվիտական և Աստաւորչական եկեղեցեաց այցելութիւն ընելուէ, և անմիջապէս կ'իմանայ։

դարտութեամբ , խոհեմութեամբ , եղա  
բայրսիրութեամբ մէկ մէկու հետ սիս  
րով վարուէին , մէկ մէկու ըրածին սըրա  
տանց ներէին , ազգին օգտին աշխատէ  
ին , ջանք ընէին , հոգ տանէին , ու եւ  
զած անցած բաներուն առարձին լառուն  
պահէին . Եւ իրօք ալ այնպէս էր միա-  
կերպ տասնըհինգ տարի . և մենք ալ  
այն խաղաղութեան տաենները ազգին  
հետ մէկտեղթէ հոգեւորսև թէ մարմ  
նուորս ուրախութեամբ և ցնծու-  
թեամբ վայելեցինք .

Նաեւ եկեղեցական և աշխարհա-  
կան հանգիստ և հանդարտ իրենց օրեւ-  
րը կ'անցընէին . ամեն բան ճանբովը ա-  
ռաջ կ'երթար , եկեղեցական տօնախրմա-  
բութիւններու խուռն բազմութիւն  
կը ժողվուէին , աղդային ժողովքներու  
փափաքով կը վազէին , իրենց պարաքը  
հոգեւոր և մարմնաւոր՝ կը հատուցա-  
նէին . Բայց . . . ո՛հ թշուառութեանս ,  
մեղք որ շատ երկայն չիտեւեց .

Այս խաղաղ ու հանդարտ ժամա-  
նակները՝ այն վարձկան և գրգորիչ հօ-  
գեւորաց գաղտնի թելաղբութեամբը  
ազգիս այս անգին խաղաղութիւնը  
տակն ու վրայ բերելու համար՝ մէկ

կողմէն միակերպ լարուելու որոդայթ  
ները միամիտ անձինք կերպով մը չէին  
դուշակեր . աչքերնուն դիմացը կեցած  
բարակ քողերով ծածկուած աղդակորա-  
ծան ծպտեալները չէին տեսեր աղդիս  
մնացած իրաւանցը դէմ՝ մէկ մէծ և առ  
հարկու պատերազմի պատրաստութիւնն  
ները ամենեւին չէին երեւակայեր .

Եւ յիրաւի յիշեալ խաղաղութեան  
տարինները դեռ չվլըմնցած , խռովուե  
շարժումները երեւցաւ , յառաջապահ  
անիրաւնները մօտեցան , և ահա սկըսաւ  
աղդիս մէջ խնդիրները յուզուիլ , ծա-  
նուցագիրներ , ժողովքներ , արտունջ ,  
բողոք , աղերսագիր ամեն բան ՚ի գործ  
դրուելու , որպէս զի ըրած առաջար-  
կութիւննին ընդունուի . ի՞նչ էր ար-  
դեօք . —

Ինչ պիտի ըլլար . վերոյիշեալ հոգե-  
կորուսատ խռովամբարները իրենց չար դի-  
տաւորութեանցը բուն յարմար . լինձ մը՝  
դանելով մէջերնին դաշնադրութեամբ  
ժողովուրդը կամ աղգը հոգեւորս և ՚ի  
մարմնաւորս մէկը ծախեր միւսը ոչինչ  
գնով առերէր . և այս դաշնադրութիւ-

1 Այս անձը ան ատենակը իր խարերաց հնարե-  
նքով կերպով մը աղդիս սիրելին եղած էր :

նը գաղտնի հաստատելով Արեւմնւտք  
խրկեր, հռն ալ խարդախ եկեղեցակաւ  
նի մը ձեռօք և Պիտուանի զմռովը կաւ-  
բացուցեր էին : Հիմայ տառնց ըրած առա-  
ջարկութիւնը (դրած պայմաններնուն  
համեմատ) այս բանին ժամմը ա-  
ռաջ կատարուելուն փափաքովը՝ կ'ու-  
զեն որ յիշեալ Անձը երկրորդական  
պաշտօնատէր մը ըլլայ : Եւ այս բանիս  
յաջողուելուն յարանի պատճառ մըն ալ  
ցուցընելու համար, ան ատենուան աղ-  
դիս հոգեւորապէս գլուխ այն թաջ  
ծերունիին փրայ զըպարտութիւնները  
նելով՝ որչափ ձայն ունէին նէ կը պօ-  
ռային րսելով թէ և չիկրնայկոր իր պաշ-  
տօնը մինակ վարելու, վասն զի ներէ,  
ձոյէ, դոյլէ, իուլէ, կորմարեսէ, (գաղտ-  
նի) միւս երից հասկելի դաշնակցաց հողմ-  
նակիցէ . . . չլյուեմդեռ ուրիշ եվել խօս-  
քեցով կը մեղադրէին : Ուստի այս ան-  
տեղի գանգատներնուն առկը ծածկը-  
ված անիրաւութիւններէն ազգիս բա-  
րեմիտ մասը անտեղեակ ըլլալով համո-  
զուեր, ընդուներ, ու անոնց խնդրաւ-  
նօքը յիշեալ Անձը միաբան հաւանու-  
թեամբ այն ծերունի գլխաւորին օգնիչ  
ընտրելով անմիջապէս չոռմ յուղար-

կեր էին, որն որ երկու ճանբորդութենէ հետէ՝ մէկին գլուխը ճամած, միւսին զգեստը ներկաւած եւլաւ եկաւ իր պաշտօնը վարելու։

Այս նստաւ երկրորդական աթոռին վրայ ազգիս ապագայ այս ցաւալի վիճակին պատուհասը • բայց միեւնոյն տեսքով • ինչպէս առաջ նոյնպէս հիմայ, հասուն, խաղաղ, հանդարտ, կամաց և անուշ խօսող, խնդում երես, իբր աղքատէր և ազգիս գլխուն եկածներուն վրայ ցաւակցող • վերջապէս ժողովրդեան համար իր անձը շնչելու պատրաստ գըտնուող • Ասոնք այսպէս տեսնելէն վերջը աղդն ալ հարկաւ ասոր այս կերպ խարդախս վարքէն ու բարքէն խաբուելով Ազգակետութեան պաշտօնն ալ ամենայն ապահովութեամբ անոր ձեռքը յանձնելու էր, և իրօք ալ այնպէս եղաւ։

Կարծես թէ Աստուածային կարգադրութիւն մըն էր այս անձին աս կերպ շուտ շուտ յարաջանալով Ազգերնուս վրայ այն վերջի ճախորդութիւններն ալ ժամմը առաջ անոր ձեռօքը կատարուեին : Վասնզի՝ հավիւթէ յիշեալ երկու պաշտօններու հասեր էր, նայիս այն Ազգիս խաղաղութեանը ու բարե-

կարգութեանը ջանացող ու յարատեւ  
ւող Հոգեւոր հայրերնիս՝ անյուռաալի  
ժամանակ մը յանկարծ իր կեանքը կը<sup>1</sup>  
լըմիցընէ ՚ի սուգ և ՚ի արտմութիւն  
Հայ կաթոլիկ ազգիս։

Դնաց հանգստացաւ երանելին իր  
յաւիտենական տեղը, բայց իրեն հեղ  
բնութենէ, միամոռութենէ ու բարեւ  
սրբառութենէ տռաջ եկած մէկ մեծ սը-  
խալմունք մը լազիս վրայ ընծայ և ժա-  
ռանդ ձգեց, որուն հետեւանքէն ե-  
լած սոսկալի կոիւները, Հոգւոյ վնաս  
գայթակղութիւնները՝ պատճառ եղող  
անձանց քիչ վնաս պիտի չընէ, ինչեւի-  
ցէ մենք մեր խօսքը բացատրենք։

Այս ընծայ և ժառանք ըսածնիս վերոյիշ  
եալ նորահաստատ Ազգապետութեան  
պաշտօնը վարող անձին ազգային սահման-  
ադրութեանը դէմ գաղտնի և անիրաւ  
ւութեամբ (ինչպէս վերը ըսինք) դաշ-  
նադրութեամբ ծախու առած Հոգեւ-  
ւորական գլխաւորութեան Յաջորդու  
թիւնն էր, որում Հանգուցելոյն իժազ-  
ման հանդիսին օրը աղօթքներուն մէջ  
“Այս անուն գլխաւորի” ըսելով երեւ-

1 Ժամանակու յիշեալ ծերունի և անկէ առաջե-  
ղող այն Աստուածավախ հովուին մահուան պատճառ-  
ները պիտի բացատրեւին։

ւան հանեց, որն որ տարիներով պահած ուած ըլլալնաւ յայտնուեցաւ, Ահա զարմանք մեծ պատճառեց հանդիսիս ներկայ գտնուող ժողովրդեան և ընդհանուր Ազգիս. Նորէնոր խաղաղ միտքերը խոռվեցաւ, հանդարտ ոգիները զայրացաւ ու գրգռեցաւ, եղելութեան անիրաւ ըլլալուն վկայ մեծապէս գայթակղուեցաւ ու սաստիկ բողոքեց, և անմիջապէս ասոր առաջքը առնելու համար քանի մը օրէն լշկեղեցականներէ և աշխարհականներէ բաղկացեալ ընդհանուր ժողովը մը կաղմուեցաւ Մայր Եկեղեցւոյ մը մէջ, որուն հինգ վեց հարիւր հոգի ներկայ էին.

Այս ժողովքին սարսափելի նկարագրութիւնը ընելու մարդկային սիրուչի դիմանաւր, անոր ամբողջ յիշատակութիւնը բարեմրտաց զարմանք և սոսկումկը բերէ. Որովհետև ժողովոդեան սոսկալի աղաղակը, խօսքերուն մէկ մէկու խառնութիւնը, եկեղեցականաց և անոնց համամիտ տգէտ աշխարհականաց ընդդիմութեանը պատճառաւ գործին աւելի սաստիկանալը՝ կերպով մը բնաբելունի աշխարհակը կը յիշեցընէր. Օոր օրինակ՝ մէկը Արդարութիւն կը գոչէ,

միւսը անիրաւութեամբ դէմ կը դնէ .  
ուրիշ մը իրաւո՛ւնքս կը պօռայ , մէկաւ  
լը չըլլար՝ չըլլար կը պատասխանէ . ու  
մանք ո՛ անխիղճ մարդիկք , Ասաւուած  
կայ երկինքը կը գոռան , միւսները արա  
համարհելով ականջնին ամուր մը կը  
գոցեն . Դեռ եւս բարկութիւն , աւ  
նէծք , սառութիւն , խարդախութիւն ,  
պնդագլխութիւն , տգիտութիւն , Աս-  
տուծոյ տաճարին մէջ չի վայլելու զրոյ-  
ներ՝ ամենն ալհօն տեղի գործ դրուեց-  
ցան :

Աններելի՛ գայթակղութիւն :

Ի՞այց ո՛վ ժողովիսներկայ եկեղեցաւ  
կանք , դուք ո՛ւր էք . ո՛ւր է Զեր չու-  
գեւորական պարտաւորութիւնները .  
ո՛ւր է Ճշմարտութիւն և արդարու-  
թիւն , ո՛ւր է հեղութիւն ու խոնար-  
հութիւն . ո՛ւր է խոհեմութիւն , խը-  
րստ կամյորդորանք . ո՛ւր է խոռվու-  
թեան առաջքը առնելու համար՝ քիչ  
մը Զեր կողմէն զիջանիլ ու անոնց արա-  
դարացի խնդիրները կատարել . Ո՛ւր է ,  
ո՛ւր է ... :

Ե՞նչ կ'ըսեմես ու ի՞նչ կը փնտը-  
ռեմ . անոնք այս բաները շատոնցուընէ  
՚ի վեր՝ իրենց անիծեալ շահուն համար՝

որը ուրացեր, որն ալ ոչինչ գնով, այսինքն եռեռուն՝ դահեկանի ծախեր ու անիրաւութեանց ձեռքը մատներ են. Ասոր համար հարկաւ ցածութեամբ լըռեն ու փախստական ճանքաներու պիտի հետեւին. որպէս զի՞ գողութեամբ յափշտակուած ինչքը իր տիրոջը ետքի դարձընեն. Եւ ամենեւին չի տալու համար ալ ինչ ըլլայ նէ ըլլայ՝ անալ հոգերնին չէ. Ե՞ուղէ ամենասուրբ տաճարը պղծուի, կ'ուղէ հոգիներու լիւաս ըլլայ, և կ'ուղէ մահ ըլլայ, անանկբաներէն ամենեւին չեն այլայիր.... Ասոնց աս կերպ ընթացքը Աստուծոյ ահեղ դառաստանին ձգելով՝ դառնանք ժողովրին վերջին որոշմանը ու նայինք թէ ի՞նչ բանով վերջացաւ.

Ինչպէս ըստիք՝ գործը այս կերպաւնորոշ վիճակի դիմելով, ժողովիս մէջէն խաղաղական ու բարեպաշտ պատուաւոր Ամիրայ մը՝ նոյն ատեն բանին է ութեանը աղէկ մը տեղեկանալով, յետին աստիւ ճան ասատկացած խռովութեան առաջը առնելու համար՝ սկըսաւ բազմութիւնը բազում տառապանք համովել, այս անիրաւ յափշտակութեան հետեւանքնիքն գալիք ամեն չարիքներուն պա-

տասխանատուութիւնը իր վրան առնելով։

Ասոր վրայ ժողովը քիչ մը խաղաղացաւ ու ձայնը մեղմացուց . որովհետեւ ընդհանուր Ազգը այս խաղաղասէր անձին վրայ կատարեալ համարմունք ունէին , և Ազգային իրաւանց պաշտպանը ըստուն ամենայն վատահութեամբ ապահով էին :

Ուստի այս Աստուածասէր Ամիրան բարեմատւթեամբ (ըսենք) ջանալով ու աշխատելով երկու կողման խօսքերը միաւցընելով , գործը թեթեւցուց ու բանի մը գլուխ կապեց . այսինքն՝ վերոյիշեալ անձը Ազգիս Հոգեւորական գլխաւորութիւնը անվաւեր կերպով պիտի վարէ ու յարատեւէ , քանի որ առջի երկու նախորդներուն ճանքան կը հետեւի . և ժողովին այս կերպ վճիռը թղթի վրայ առնելով բոլոր ժողովականաց ստորագրութեամբը Հոգիմիտ պիտի խրկուի . հետքն ալ բողոք մը՝ որուն մէջ այս յափրշտակութեանց անիրաւ ու անվաւերը լալը բացատրուի , ու այնպէս մէյմըն ալ չըսալը պիտի պահանջուի . և այն .

Ահա այսպիսի որոշ ճանքաներով գործը խաղաղեցաւ , խուզեալ միաբերը

Հանդարակեցաւ . և ընդհանուր Ազգա  
ալ այս պայմաններով յիշեալ Ընձը թէ  
չոգեւոր և թէ մարմնաւոր գլուխ  
ճանչցաւ և ընդունեց . Բայց աւաղ  
գժբաղդութեանս . հաղար աւաղ , Վերա-  
ջին աստիճան խաբուեցաւ աղդը . մարդ-  
կային տկարութեամբ մեծ սխալեցաւ .  
և այնպիսի խաբուիլու սխալիլմը որում  
Ազգը ձախորդութեանց մինչեւ յետին  
անդունդը տարաւ ձգեց՝ անելանելի  
կերպով , Անդունելութիւնն մը՝ որում  
տասնը հինգ տարուան պանծալի խաղա-  
ղութիւննիս տակնուվըայ քըալու գոր-  
ծիք մը եղաւ : Համոզուիլ մը՝ որուն  
հետեւանքէն Շարոյական և Նիւթական  
կորուսոներ ելաւ : Տարոյականու-  
թեամբ՝ բաղում գոյթակղութեամբ  
և . չար օրինակներով հոգւոց վնաս .  
նիւթականութեամբ՝ Ազգիս անտանե-  
լի նեղութեամբ վաստըկած սասցուած-  
քը կորսնցունել :

Կրօնք , Ազգութիւն , Հաւատք ,  
Օրէնք , ՞Օքս և Արարողութիւնք՝ ա-  
սոր օրը վերադր խառնուեցաւ . Ազգա-  
տեացք , շահասէըք բաղդախնդիրք , կը-  
րօնաւորաց հալածիչք գլուխ վերուցին .  
Դարձեալ անիբաւութիւնք , յալշաւ-

կութիւնք, գրգռութիւնք, սոսկալի  
ստութիւնք, ծաղրածու խաթէութիւնք  
և այլն, նորէն ապստամբեցան :

Վերջապէտ՝ վերցիշեալ խաղաղա-  
սէր ու Աստուածավախ Ամիրան ալ դըմ-  
բազդութեամբ մէջ տեղէն վերցաւ մի •  
ալ ամեն բան՝ Հոգեւոր և մարմնաւոր-  
իր կանոնաւոր ընթացքը աւրեց ու աւ-  
րըշտրկեց, որմէ առաջ եկաւ այն ան-  
վաւեր գործերը, այսինքն՝ Ազգային կա-  
նոնագրութեան ոտքի տակ առնուիլը,  
ազգիս օդտաւէտ ընկերութեան մըբը-  
նաջինջ ըլլալը<sup>1</sup>, այն անվնաս ու պիտանի  
չորս հինգ կրօնաւորաց հալածումը,  
քանի մըյայտնի անիրաւ սոսկալի բանա-  
դրանքները, ծուռ գատաստանները, ա-  
նողում բանտարկութիւնները . հինգ  
վեց եպիսկոպոսաց գաղտնի և յայտնի  
անվաւեր ձեռնադրութիւնները և այլն •  
Յետին գէշութիւն ստութիւններով  
շաղուած, խարդախութեամբ յօրին-  
ուած, այլև այլլեզզուաւ չարամատեան-  
ներ հրատարակութիլը ու անոնցմով Ազ-  
գիս կրօնքը և ազգութիւնը բոլոր աշ-  
խարհի առջեւ բամբաստիլը, բիւր ան-  
գամ սոսկալի և անտեղի զբարսու-

1 Ուն որ վերը՝ պատմութիւնը վեր ՚ի վերոյ յիշեցինք :

Թիւնները, Վրաց գունդ մըկազմելով  
անոնց գլխուն անցած ազգիս դէմ զին-  
ուիլը, լի անիրաւութեամբ և անօրէ-  
նութեամբ շարադրուած այն ողբալի  
Աղերսագիրը և այլն, և այլն, Ո՞րը յիշեմ,  
ո՞րը զուրցեմ. գեռ ուրիշ անհատնում  
առանձնակի դիպուածները՝ որն որյիշ-  
եալ անձին գահերուն վրայ նստած օ-  
րէն ՚ի վեր՝ մէկ մէկու ետեւէ շարու-  
նակեց. որոնց խառնաշվոմք ընթացքը  
բոլոր աշխարհիք լսերէ և գիտէ. ու ա-  
նոնց համառօտ պատմութիւնները տը-  
պագրութեամբ կեցած՝ տասը տասնը-  
հինգ տարուան աղան անգամ կը վկայէ.

Լիփոս որ՝ նիւթիս խիստ համառօ-  
տութիւնը անոնց գեռ չի լսուած պա-  
րագաներով հանդերձ՝ ընդհանուր  
պատմութեան, հրատարակուիլը կար-  
գիլէ. Բայց մօտերս ելլալիք Բացարք-  
նիւն այն Յայտարարութեան անուամբ Տետ-  
րակի մը մէջ վեր ՚ի վերոյ պիտի յիշեմք  
աւելի ընդարձակ պատմութիւնները  
յարմար ժամանակի և կամ ուրիշ ա-  
ղատամիտ և ղինակներու թօղլով.

Մակայն այսչափը յիշենք թէ՝ վերո-  
յիշեալ եպերելի գործողութեանց ըս-  
կըսած ժամանակէն մինչեւ վերջը ե-

շած սոսկալի կրիւները, բիւրաւոր  
գայթակղութիւնները, անհամար սըր-  
բապղծութիւնները, ընդդէմ լիստուա-  
ծային պատուիրաններու և եկեղեցա-  
կան կանոնաց կերպ կերպ անվայել եղե-  
լութիւնները, եղքայր ընդ եղքօր, այր  
և կին, հայր ու որդի մէկ մէկու դէմ  
յայտնի թշնամութիւնները, մինչեւ  
անգամ վտանգաւոր հիւանդութիւնք  
ու յանկարծակի մահերը և այլք, մարդ-  
կային ազգին յոյժ զարմանք և մեծ սոս-  
կում կը բերէին ու աշխարհիս չորս  
կողմէն ամեն ազգի և ամեն աստիճա-  
նի անձանց մէջէն լիստուածավախները  
ցաւոք և հեծութեամբ, բանիւ և  
գործովյայտնի կը մեղադրէին այն խը-  
ռովութեանց պատճառ եղող շահասէր  
չոգեւորականաց դէմ. նաեւ գործոց  
էութեանը անիրաւ ըլլալուն սաստիկ  
կը բողոքէին.

լիսոնք այնպիսի ճշմարտութիւններ  
են՝ որ ոչոք մէկը կը համարձակի սուտ  
է, զբարտութիւն է կամ շնծու բա-  
ներ են ըսելու, քանի որ յիշեալ անիրա-  
ւութեանց դէմ այնչափ գիրքերը, տե-  
տրակները, բողոքները, դասաստարան-  
ները, անհամար սկանատես և ականջա-

լուր վկաները կեցած, դեռ եւս աւելինէ դարուս լուսաւորութիւնը կերպովմըյայսնածէ.

Եւ ահա այն ազգին վկայութիւններով ու յիշեալ երկնապարգեւ պայծառ լոյսնէր որ վերջի խոռվութեանց ատենները լողիս մէկ մեծ մասին աչուըններըքացաւ, նախապաշարեալ միտքերը ցրուեց, սնոտի վախերը ջնջեց ու տգիտութեան վարագուրըյանկարծ վերցըննելովհարիւրաւոր տարիներէ հետէ ազգերնուս վրայ եկած այնչափ անտանելի նեղութիւններուն ու տառապանքներուն առաջին պատճառները՝ սոսկալի կամաւ տգիտութիւն ու անմարելի սաստիկ ատելութիւն ըլլալը կատարեալ երեւան հանեց. որն որ ազգիս յիշեալ մասը արթնաւով, այս երկու մոլութեանց հետեւող « եւս առաւել հոգեւորաց » գրգռութենէ առաջգալն ալիմացաւ, համոզուեցաւ ու այնպէս վճռեց.

Ուստի ասանկյայտնի եղած բանի մը առաջքը առնելու համար ժողովուրդը իր կողմէն գիշեր ցորեկ, բանիւ եգործով պիտի աշխատէր ու ճարը մըտածէր, հարկաւ և իրօք ալ կատար-

եալ պիտի գտնէր, թէ որ նոյն ատենաները մէկ մէծ դիպուած մը (նոյնպէս չոգեւորականաց թելադրութենէ) յանկարծ վրայ չի գար, որմէ ակամայ ատիպուած՝ ամենայն ուշիմ խորհուրդու բարի մտածմունք ՚ի կախ ձգեց։

Նաեւ Աստուծոյ ողորմութեամբը Ազգային քանի մը խնդիրներն ալ կերպով մը լուծուեր ու կարգի դրուեր էր։ Հիմակուան այն Աստուածասէր ու առաքինի Քաջ Ազգապետին վութաջան աշխատանքովը, որուն խոհեմ ընթացքը, հեղ բնութիւնը՝ ժամանակ մը Ազգիս ըւութիւնը հրաւիրեր ու պարտաւորեր էր։

Եւ ահա երեք չորս տարիէ հետէ այս խաղաղարար, ճշմարտասէր, նաեւ ազգասէր Անձին ու անոր խոհեմ խորհրդականաց կառավարութեամբը ազգութեան կողմանէ հանգիստ և հանգարար օրերնիս առանց կոռուոյ կ'անցը նենք։

Պետ եւս շատ բաներ կը յոււացուէր ու կ'սպասուէր անոր ճշմարտասիրութենէն։ Բայց մեղք որ ինքը վանական ըլլալով Ազգիս լուսաւորեալ մասին հետ վերսիշեալ խոռվարար չու

գեւօրացքոնաւորութեան տակը չար-  
չարուեցաւ , և երբեմն գեռ կը չար-  
չարուի :

Մյեծապէս կը շաւինք որ այս ռւղ-  
ղասէր քաջածանօթ լինձին վարքը , և  
ութը տասը տարիէ հետէ հոգեւորս  
և 'ի մարմնաւորս՝ 'ի սէր Ազգիս քա-  
շած նեղութիւնները ու վիշտերը՝ ու-  
րիշ եկեղեցական կարգէ ըլոող եղբար-  
յը բարի օրինակ մը ցըցունելու համար  
այս անգամ չենք կրնար հրատարակել :

Մակայն մեր խոստմանը համեմատ  
ընդհանուր ազդային պատմութեան  
մը մէջ վեր 'ի վերոյ պիտի յիշատակեմք  
անոր 'ի ծննդենէ հետէ այսպէս հեղե  
խոնարհ բնութիւն մը ունենալը . ու ա-  
նով միրիստոսի Տեառն մերոյ այն ԱՂյո-  
պէս ամենայն ծառ բարի , պտուղ բա-  
րի առնէ ո 'ի խօսքը իր վրայ կատարուած  
ըլլալը :

Ուստի հիմակու հիմայ իրեն այս  
խաղաղասէր ընթացքէն Ազգերնուա  
վերոյիշեալ մասին ամենայն ապահովու-  
թեամբ գոհ ըլլալը ծանուցանելէս  
ետքը , դառնանք խօսքերնուա Վերջա-  
բանութեանը :

## ԱՅԻ ՏՈ ԱՐԵՎԱՆԻ ԹԻՄԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Մեր ինչուան հիմայ բերած ու ապացուցուած քանի մը վկայութիւններով աշխարհիս սկիզբէն մինչև այսօր մարդկային ազգին սաստիկ հարուած տուողներ և իւս առաւել չոգեռաց մէջ ու էն ըլլալը կ'ստուգուի . Ամեն ժամանակ ու անհամար գիպուածներու ատեն իրենց անձնական շահուն համար անիրաւութեան ու գայթակղութեան սուրբ ձեռուընին՝ յաջ և յահեակ չի նայած բիւրաւոր ժողովրդեան հոգւոց կորստեանը պատճառ ըլլալին կը յայտնուի :

Այս բանիս աւելի յայտնի օրինակ մը այս օրուան մեր աչքը առնող բողոքական կրօնքը կեցած է . որն որ չոգեռաց սաստիկ ատելութենէ ու ընչին բանէ մը ծագելով , (լրագրաց վերջին հաշուովը) երկու հարիւր միլիոնի մօտ

Ժողովուրդ դատապարտութեան տակ  
ինկած է : ( խող՝ այլ և այլ մոլար կը-  
րօնքները , ու անոնց համամիտ անթիւ-  
հեակեողները , որոնց ծագման սկիզբնե-  
րը խառնենք նէ տակէն միշտ չոգեռ-  
րականաց մատ կ'ելլէ : )

Ահա Դարուսլուսաւորութիւնը ու  
ժամանակիս պարագաները ասոնց ամե-  
նը մեր աչքին առ ջին բերելով ու մաքեր-  
նիս լուսաւորելով՝ խրատ կուտան մեզի  
ու կը յորդորեն որ՝ որչափ զօրութիւն  
ունինք նէ՝ անանկ ազգակործան , շահա-  
սէր , խռովարար և հոգեկորուստ ան-  
ձանց որոդայթմներէն զգուշանանք :

Ուստի , ով աշխարհական լուսա-  
ւորեալ եղբարք իմ . ահա անգին ժամա-  
նակ , ահա օր վրկութեան : Եկաւ հա-  
սաւ՝ զի լուծ իմ լեզի և բեռն իմ  
ծանը , ըսող և գործքովալ ցուցընող-  
ներուն ձեռքէն խալըսելու ատենը :

Ուրեմն փախչինք այսուհետեւ ու  
հեռանանք անոնցմէ , որոնք իրենց նզով-  
եալ շահուն համար՝ մեր արդար խըն-  
դիլները կը մերժեն , օրինաւոր իրա-  
ւունքնիս կը յափշտակեն , անողորմաբար  
՚ի հոգեւորս կը կապեն , աքսոր և ՚ի  
մահ կը մատնեն , ՚ի քիստոսի Տեառն

մերոյ ընթրեաց օրը մեր մեղացը քաւու-  
թեանը համար սահմանուած ամենա-  
սուրբ Հաղորդութեան խորհուրդէն,  
նոյն օրը մեր եղբայրներէն երկու երեք  
հաղար հոգիէն աւելին անիրաւու-  
թեամբ կը զբկեն. միամիտները խաբէ-  
լու համար եկեղեցւոյ մէջ աւելորդա-  
պաշտութեան ցոյցեր կ'ընեն. խորան-  
ներու վրայ անմահ Պատարագներու  
մէջէն սուստ յայտարարութիւններ կը  
կարդան. իրիկուները եկեղեցական  
եղբայրներնին կը զբարարեն, կը բամ-  
բասեն, կ'արհամարեն, առաւոտները  
պատարագելով՝ Քրիստոսի մարմինը և  
արիւնը կը ճաշակեն, տգիտաց՝ արքա-  
յութենէ կանգունով տեղ կը ծախեն.  
ան վաստակով քարաշէն եռայարկ տներ  
կը կանգնեն. Ճշմարտութեան ու ար-  
դարութեան հետևողները մինչեւ Ան-  
նօնցը բանտարկելու կ'սպաւնան, անողի-  
ոններու մէջէն մարդուս միտքը պղասո-  
րելու և միամիտները յուսահատուե մէջ  
ձգելու անճոռնի շարադրուած քարով-  
ներ կուտան նաեւ ընդդէմ մարդկու-  
թեան կ'ապտակեն, կը հրեն, բէքէւ կ'ը-  
նեն, կը մշտեն, կը թքնեն, հրապարա-  
կաւ կը հայհոյեն, կը ստեն, կը խաբեն,

կը խարդախեն, Առարքներու մէջ կը պարեն, խնջոյքներու կը վաղեն, հարսանեաց տները մինչեւ լոյս կը նստին. . . .

Ասոնցմէ ՚ի զատ՝ հարուստին ու աղքատին զատ աչքով կը նային, աշխարհականաց պէս առուտուը կ'ընեն, Բահանայութեան գացող մեր հարազատ եղբայրները ու զաւկըները իրենց հայրենիքը դառնալու թող չեն ՚ի տարեթէ դիպուածով գալու որ ըլլայ զինքը Բահանայական պաշտօններէն կ'արդիլեն. Լասոր հակառակ իրենց համախոհ ընկերներէն մէկը եկած ատենը վերին աստիճաններու կը հատօքընեն.

Այսպիսի անվայել գործերով յետին աստիճան մեզ գայթակղեցընելով մեր բարուց ապակիանութեանը պատաժած կ'ըլլան. Ու նաև պարտուպատաշաճ եղած հոգիներնուամփրկութեանը արգելք ըլլալէն ՚ի զատ՝ իր եղբայրներէն որոնք որ իրաւոքնեայսպիսի անիրաւութեանց չեն հետեւիր, ու մեր օգատին դիշեր ցորեկ կ'աշխատին անոնք արկ'աղտոտեն, քը վագարտեն, ու մեր աչքը րէն հեռացընելով իրենց տեղերը կը բանտարկեն, որպէս զի օր մը բովորովին չ'անջեն ու վերցընեն.

Այսուհետեւ մենք ոչխարքս որչափի կրնանքը  
նէ աճապարիենք հեւանալու առանկ  
օտար ու վարձկան հովիւներէ ։ ականջ  
չի տանք ու չի լսենք անոնց խառնաշը-  
լիոթ ձայները՝ ըստ վճռոյն Քրիստոսի,  
և Օի ոչ ճանաչին զգայն օտարաց ։  
դարձեալ և Բանզի վարձկաննէ ։ և չէ  
փոյթ նմա վասն ոչխարացն ։

Այլ վնտըռենք ու գտնանք մեր վթ-  
րայիր անձը դնող ան Բաջ Հովիւները ։  
և այս տարտղնած ու մնացած հօտը  
դեռ այլազգեստ չհովիւներէ չի յափրշ-  
տակուած բոլորովին չի ցրուած՝ մըտ-  
նանք այն գաւթենէն ներս ։ որոնք որ մեզ  
կը կոչեն ու մեր անունները կուտան ։  
Երթանք անոնց ետեւէն, որոնք գիշեր  
ցորեկ արթուն կեցած՝ գողերէն ու  
գայլերէն մեղ կը պահպանէն ու կը հըս-  
կեն ։ լսենք ու ճանչնանք այնպիսինե-  
րուն ձայնը՝ որում ամեն ժամանակ Աէր  
և Միութիւն կը քարոզեն, Վերջապէս՝  
ջանանք մեր կողմէն զանոնք ալ աղատե-  
լու, որոնք լիշեալ վարձկան Հովուաց  
և Առաջնորդաց բռնութեանը տակ  
դեռ կը ճզմուին ու անոնց խարդախ  
ճամբուն կոյր զկուրայն հետեւելով  
խորխորատը կ'ինան ։ (Այս տողերը լա-

Ետարանականյայտնի ճշմարտութիւն  
ներ ըլլալով, ամեն աստիճանի ուղղա-  
փառ Քրիստոնէն պէտք է որ ընդունի  
ու մեկնութեանը ուշադրութիւնընէ):  
Եւ սակայն . . . :

Վերը ըսինք որ՝ « վախչինք ու հե-  
ռանանք » . նոյնպէս « վնարուենք ու  
գտնանք » . բայց ուշը պիտի երթանք,  
կամ ուրկէ պիտի հեռանանք . զով պի-  
տի վնարուենք ու ի՞նչ պիտի գըստ  
նանք . . . :

Ահա այս տեղ շփոթութիւնը զիս  
կը տիրէ, սրտէս հեծկոտանք մը կուգայ,  
աչուրներս արցունքով կը լեցուի, բու-  
լոր մարմինս դողալովտկար գրիչս ձեռ-  
քէս կ'ինայ, ու խորունկ մումտուքնե-  
րու մէջ կը թաղուիմ . Պատճառը .

Ո՞հ, պառճառը մի՛ հարցըներ . վասն  
զի՞ ինչպէս կ'ըսուի ուամկաբար, « սէօյ  
» լէսէմսէօզ օլուր, սէօյլէմէսէմտէրա  
» օլուր » :

Ասոր պէս՝ թէ որ ամեն բան բա-  
ցայայտըսեմ, կարելի է որ ընդհանուրի  
դպած կ'ըլլամ. և թէ որ լուսութեամբ  
անցնիմ, իմ ազատամուռութեանս դէմ  
ըրած պիտի ըլլամ. Ի՞այց որովհետեւ  
ճշմարտութիւնը միշտյաղթողէ, (ինչ

պէս մինչեւ հիմայ անոր ապաւ ինած եմ )  
և ժամանակս ալ կը վկայէ , անոնց դօ-  
րութեանը ապաւ ինած քանի մը խօս-  
քով իմ այլայլութեանս գլխաւոր պատ-  
ճառները բացատրեմ :

Այս օրվան օրս մեր Ազգին լուսա-  
ւորեալ մասը իր հարազատ Եկեղեցին  
բաժնուելուն բուն պատճառները ա-  
ղեկ գիտէ և համոզուած է , և ասքաւ  
ժանումէն առաջ եկած ցաւալին գոր-  
ծերն ալ (ինչպէս մէկ քանին վերը յի-  
շեցինք) լսած ու տեսած է : Ուստի ա-  
նոնք՝ անցան գացին միայն յիշատակնին  
թողլով . բայց ամենէն ցաւալին հիմայ  
է , հիմակուան գործերը պյակերպուած  
է և ամենեւին առաջններուն չի նմա-  
նիր .

Խօսքերնիս Հայոց ազգին այս օրուան  
կը մնական խնդրոցը և անոր հովուաց  
զարմանալի ընթացքին վրայ է : Օոր օրի-  
նակ՝ Եղմիածնական Հովիւները իրենց  
Ա . Եկեղեցւոյն անարատութեանը վը-  
րայ աղտ նետող թշնամեացը դէմ որ-  
չափ զօրութիւնունին՝ գրով և խօսքով  
կը բոլորեն թէ , Հայոց Եկեղեցին Հը-  
ռովմէական ( այսինքն Պետրոսեան ) .  
սուրբ Հաւատոյ մասերէն չէ հեռաւ-

ցած, և յուսաւորչայ հետէ մինչև այս  
օր նոյն դաւանութեան վրայ հաստատ  
կեցած է.

Իսկ Հռովմէական Հայոց Համբաւ-  
ները՝ ասոր խիստ հակառակը պնդելով  
կը պօռան թէ՝ յաղկեդոնի ժողովքէն  
հէտէ՝ Հայոց Լակեղեցին սաստիկ հերե-  
տիկոսութեան մէջ ինկած է. ( լիձ  
մի արացէ ) . Բայց եկու տես որ՝ ետ-  
քինները չորս լեզուով կը խօսին . Մէ-  
կը միջակ ճամբայ մը բռնած, եր բեմն  
կամացուկ մը ուղղափառ է կ'ըսէ . և  
երբեմն բարձր ձայնով հերձուածող կը  
կոչէ . Մէմորիային ձայնովը փրկու-  
թեան դուռը կը բանայ, պատասխա-  
նատուութեան մը մէջ բոլորովին, կը  
գոցէ . Վահան Հաւատոյով կ'արդարա-  
ցընէ, վերջին Յայտարարութիւնով մը  
կը հերետիկոսացընէ . . . .

Միւսը անորոշ ճանքու մը հետեած,  
երբեմն բաղմաւթեան ձայներով կը պօ-  
ռայ, իսկ առանձնակի մեղմ։ Լրբեմն  
Այերէն համապատճեան և Ռուս սրբոյն Պետրոսիւ-  
ով կը խօսի և երբեմն աւ Քօն լաւագուց ուռ-  
ըսելով կ'անցնի կ'երթայ . . . .

Երբորդին ճամբան քիչ մը խոհեմա-  
բար, որն որ առջիններէն աւելի որոշ

և ազատաբար կը խօսի, և կ'երեւայոր  
լեզուին տակը ճշմարտութիւններ կայ .  
վասն զի Հայոց Լակեղեցւոյն՝ և ու և իւ-  
ցէ խնդրոյ մը վրայօք բան մը հարցու-  
ցած ժամանակդ՝ մեղմ և համոզիչ պա-  
տասխաններ կ'ընդունիս . բայց . . . . .

Իսկ չորրորդին բռնած ճանքան ո-  
րոշ և յայտնի, և սակայն ամենեւին միւս  
երից միաբանից լեզուին ու խօսքին չի-  
յարմարիր . ինչու որ անոնց հակառա-  
կութիւնը՝ (կարծենք ներքին համոզ-  
մամբ չէ), միայնյիշեալ լակեղեցւոյն դա-  
շանութեանը վրայ է . իսկ ասորը հան-  
դերձ ազգութեանը, արարողութեանը  
և լեզուին է, և նոյն հակառակութիւն-  
ները ունի նաեւ մէկաւընկերացը վրայ .

Առջինները՝ գոնէ Հայութիւնը կեր-  
պով մը յառաջացընելու կը փափաքին,  
բայց ասի՝ գիշեր ցորեկ կ'աշխատի աշ-  
խարհիս վրայէն անոր սքանչելի Անունը,  
բոլորովին ջնջել ու անյայտընելու . Ա-  
սոր համար է որ ազգութիւնը կ'արհա-  
մարհէ և « արտաքոյ լակեղեցւոյն Հը-  
ռովմայ՝ չեք կրկութիւն ո ըսելով կը  
կանչուըռտէ .

Ահա ասանկ չորս կամ հինգ բերան  
ունեցող Հայոց լակեղեցւոյ հովիւնե-

ըսւն մէկ մէկու դէման անոր հերեսիւ  
կոս, մէկը մէկալին հերձուածող, միւ-  
սը ուրիշն խենթ կամ խելագար, և  
քիչ մը խոհեմը ուղղափառ բայց չարա-  
փառ, ըսելով ու տպագրութեամբ տա-  
րածելով՝ դեռ եւս ասոր և ասոնց նման  
անիրաւ զբացներով զերար ինկած ա-  
տենիին. Մըբոյն Գրիգորի Առւաւոր.  
չայ արիւնովը գնուած Հայաստանու  
հարազատ ոչխարները մէյ մէկ դին ցըլ-  
ուած ու երեսի վրայ ճգուած կը տես-  
նէ, մէկ բարեսիրտ անձ մը նէ, ի՞նչպէս  
չի զայրանար ու չի ցաւիր. Հարկաւ  
կ'այլայլի, կը գայթակղուի, կը շվոթի,  
կը խրտի ու որ կողմը փախչելքը չի  
գիտեր :

Ահաւասիկ իմ այլայլութեանս ալ  
պատճառը յիշեալ անիրաւ ճանքաներն  
էին. որովհետեւ քանի որ այս Հայ Հով-  
ուաց և Հովուապետաց մէջ տեղը այս-  
պիսի անվերջանալի տարածայնութիւն-  
ները կը շարունակուի, մենք Հայ ոչ-  
խարքս 'ի Հոգեւորս ամենեւին հանգու-  
սութիւն գտնալիք չունինք. Որ կող-  
մը փախչելք՝ միւս կողմէն զմի զ պիտի  
հալածեն :

Եղթանք Արևելք՝ պիտինը վել

ըեմուտք • դառնանք Արևմուտք, պիտի  
անարգէ Արևելք • չերթանք ու մէջ  
տեղ մնանք, անանկ ալ կասկածելի և  
անարգելի պիտի բլանք • ուրեմն . . . —

Ուրեմն դու միայն ես Ճշմարիտայն  
Քաջ Հովիւր ով տէր մեր Յիսուս  
Քրիստոս, ինչպէս ըսիր քու Աստուա-  
ծային բերնովդ, “ ես եմ հովիւրաջ,  
Ճանաչեմ զիմսն և Ճանաչեմ յիմոցն ” :  
Ահա մենք ալ քու կիններէդ ենք • քու  
անտանելի չարչարանացդ արդիւնքովը  
վաստրկուած ժողովուրդքս ենք • Եւ Ա-  
ւազանէն մկրտուած, ուղղափառ դա-  
ւանութեամբ հարազատ ծառաներդ  
ենք • այն հաւատարիմ պաշտօնեայքս  
սրբոյն Գրիդորի և Հայաստանեայց  
Հայրապետի հօտէն ենք : Գլթած և  
մարդասէր Տէր • նայէ երկինքէն ու  
Ճանցի՛ր զմեղ • Բու անսահման ողոր-  
մութեաթդ ինայէ այս օրուան մեր  
վիճակին վրայ • իջեցո՛ւր Հոգւոյդ սրբ-  
քոյ սրբարար շնորհքը մեր Առաջնոր-  
դաց գլխընուն վրայ • վառէ ու բորբո-  
քէ անոնց սիրող հրեղէն լեզուաւ,  
որպէս ՚ի վերնատանն աւաքելոց • Ճանչ-  
ցո՛ւրիրենց հովուական պարտաւորու-  
թիւնները՝ որն որ վէճերնին առաջտաւ

նելու համար բոլորովին մռոցեր էին .  
ջանան այսուհետեւ ձգելու այնպիսի  
գայթակղեալ երկպառակութիւնները  
ու պատուէրներուդ դէմ չի վայելու  
խտրութիւնները , նաեւ բուկին լու-  
ռաքեալներուդ պէս միասիրտ և մի  
հոգի եղած՝ անխոնջ աշխատութեամբ  
հոգ տանին իրենց յանձնուած՝ յետոյ  
ցրուած աշխարնիննորէն ժողուելու ու  
սիրով և խաղաղութեամբ արածելու ,  
ըստ պատուիրանսց բոյ .

Հապա դու , ո՛վ լուսաւորիչ մեր  
Հայաստանեայց աշխարհի . դուն որ  
այնպիսի դառն տանջանքներով ու  
տասնըչորս տարի անդնդային խոր վե-  
րապին մէջ կենալով՝ մոլորած Հայոց  
ազգը կռապաշտութէ՞ ՚ի քրիստոնէու-  
թեան դարձուցիր , ուղղափառ դաւա-  
նութեամբ՝ անոր անկախ Մայր Եկե-  
ղեցին , աշխնեալ ՚ի վերայ հիման առա-  
քելոց և մարդարէից ՚ի կանգնեցիր ,  
բոլոր աշխարհի խոնարհութիւնդ ցու-  
ցընելու համար Հռոմգացիր ու հոն-  
քրիստոնէութեան սիրոյ և միութեան  
գաշխնքը հանդերձ թագաւորօք և հայ-  
րապետաւ հաստատեցիր . ՚որէն դար-  
ձար Հայաստան ու Հայիածնական Ե-

կեղեցին ջերմեռանդաշարժ ծխսելով և  
արարտօջութեամբ զարդարեցիր . աղ-  
դութիւնը ամենայն կերպով ու վայել-  
չապէս պայծառացուցիր , մինչեւ կեան-  
քիդ վերջի վայրկեանը քու հօսոդ քաղ-  
ցրութեամբ արածելով , երկինքը ար-  
քայութեան փառաց և սրբոց վերի դա-  
սը արժանապէս փայլեցար , օրում այսօր  
Եկեղեցին Քրիստոսի կը գոչէ զքեզ  
“Մեծ խոստովանողն Քրիստոսի զնայ-  
րապետն մեր զսուրբն Դրէգորիոս Լու-  
սաւորիչն Հայաստանեայց աշխարհի ” .

Ասոնք յիշելով դարձուր ուրեմն աչ-  
ուըներդ նոյն Հայաստանի վրայ և տես-  
թէ՛ բազում տառապանօք և նեղու-  
թեամբ գնած քու հօտո օտար և վարձ-  
կան Հօվուաց ձեռօքը՝ ի՞նչ վիճակի  
մէջ դրուեր է , քանի՛ քանի՛ բաժանում  
ներով տարածներ է , ու ի՞նչ աշխատի հերձ-  
ուածութիւններ ծագեր է հոգեւոր  
դաշնակցացդ մէջ . ո՞րչափանիրաւ աղ-  
տեր են որ նետուեր է անոր անարատ  
Եկեղեցւոյն վրայ . և ի՞նչ անվերջանա-  
լի կուիւներ է որ մտերէ մեր առաջնոր-  
դաց մէջ տեղը ու անոնցմով անհամար  
գայթակղութիւնները և հոգեկորուստ  
ճամբաները՝ որ դեռ կը շարունակէ .

Հիմայ մենք ամենքո՞քու տաժանեւ  
լի քրտինքովդ վաստըկուած չայաստա-  
նու հարազատ որդիիքը, երած օրտով  
կտղաչենք քեզի ո՛վ սուրբդ լատուծոյ,  
ինչպէս կենդանութեանդ ատենը բոլոր  
հոգդ ու աշխատանքդ՝ ձեռքովդ լու-  
սաւորուած ազգիդ բարեկարգութեանը  
ու հաստատած եկեղեցւոյդ պայծա-  
ռութեանը համար էր, հիմայ ալ եր-  
կինքը լատուծոյ դիմացը բարեխօսէ՝  
այս տարտղնած ու ցրուած հօտիդ միա-  
նալուն, դաշնակցացդ մէջ ծագած  
հերձուածութիւններուն վերնալուն,  
յշմիածնական Եկեղեցւոյդ վրայ նետ-  
ուած անիրաւ զբարտութեանց անհե-  
տանալուն, այս օրուան մեր լուածնոր-  
դաց մէջ տեղը մտած անտեղի կոիւ-  
ներուն պատճառաւը եղած գէշու-  
թեանց անյայտ ըլլալուն։

Այո՛ կաղաչենք քեզի, ո՛վ լուսաւո-  
րիչ չայր մեր՝ քուկին լատուծոյ առ-  
ջին ունեցած համարձակութեամբդ  
ինդրէ լատուծմէ որ՝ ժամանակիս մէջ  
եղած անհամար մեղքերուն պատիժ  
ըլլալու համար՝ ընդհանուր եկեղեցա-  
կանաց այս կերպ հոգւոց վեասակար  
ընթացքը փոխուի ու ուղղուի, ետ-

դառնան իրենց անիրաւ ճանքէն որնոր՝  
ետևնուն ամենեւին չի նայած միակերպ  
կը շարունակեն . լսեն մեր արդար գանա  
գատները որ՝ ականջնին ամուր մը գու  
ցեր են . մարդկային փուճնկատմունքը  
ները մէկդի ճգած՝ բազում գէշու  
թեանց պատճառ տուող ասքաժանեալ  
երկու եկեղեցիներուն միութեանը հոգ  
տանին , որն օր՝ մաքէն անգամ անցընու  
ղին եկեղեցական պատիմներ սահմանա  
ռած է . Վերցընեն անանկ քրիստոնէա  
ռութեան բերնին ու կարգին չի վայլեւ  
լու արհամարհական կեղտ ածականնեւ  
ըը , որում ամեն ժամանակ ու ամեն  
գործերնուն մէջ զուարձութիւն մը  
ըրեր են :

Վերջապէս հեռանան այնպիսի հՅոււ  
դայական մատնութիւններէ ու զրկու  
ղութիւններէ , նաև Սիմոնականոււ  
թեան ճանքաներէ՝ որմէ առաջ եկեր  
են ազգիս վրայ այնչափ աղետալի դէպւ  
քերը :

Ո՛վ առաջնորդ հաւատոյ և յոււ  
սաւորիչ անձանց մերոց . աղօթէ և աւ  
զաշեա առ սուրբ հոգին լատուած ,  
զի բաշխեացէ զօրբարար շնորհս իւրաւ  
քանչիւր հովուաց սրտերնուն վրայ որ՝

չունինք ան կատարեալ շնորհքը կը  
կանչեն, և անոր զօրութեամբը լուս  
սաւորուածու միացած՝ ասկէ ետքը  
քու եկեղեցւոյդ ըստ հաւատոյս ու  
նեցած ուղիղ դաւանութիւնը՝ ճըշ  
մարտութեամբ արձակ համարձակ քայ  
րողեն և բոլոր աշխարհի առջեւ պաշտ  
պանեն։

Նաեւ գիշեր ցորեկ աշխատին իւ  
րենց չար օրինակներով ապականուած  
ժողովուրդը՝ բարի օրինակներով՝ աստ  
ուածպաշտութեան, եղբայրսիրոււ  
թեան ու աղդասիրութեան յորդորեւ  
լու, որպէս զի եկեղեցական և աշխար  
հական մէկ մէկու հետ միացած՝ առա  
քինութեամբ և բարեգործութեամբ  
զարդարուած մնացած օրերնիս սիրով  
և խաղաղութեամբ անցրնենք։ Եւ օր  
մը երկինքը քու միջնորդութեամբդ  
այս հարակատ Հայաստանեայց որդիքը  
լուսուծոյ դիմացը պարզերես ելլելով՝  
մեր հոգեւոր առաջնորդները կարենան  
համարձակութեամբ ըսելու, “Ահա  
զ մեք և մանկունք մեր՝ զոր ետ մեզ  
ո, լուսուած ո և ՚ի միասին մինչեւ  
ցյաւիտեան օրհնենք և փառաւորենք  
լունասուրբ Երրորդութիւնը”.

Խօսքա այս տեղ վերջացընելու վը-  
րայ էի, յանկարծ ձայն մը եկաւ ա-  
կանջիս որ այսպէս կ'ըսէր .— Ի՞նչ է այս  
ո՛վ աշխարհականներ՝ դուք ինչ զերար  
անցեր էք, ձեզի ինչ որ այնպիսի վե-  
ճերու մէջ կը նետուիք ու կը խառնը-  
վիք, ու հիմայ ալ ելեր էք անանկ մնւթ-  
ու խորունկ Ըստուածանական խնդիրներու  
վրայ գիրքեր կը տարածէք ու հա-  
ռաջանքներ կ'ընէք . Զիտէք որ ան բա-  
ները ձեր խելքէն ու մտքէն դուրս են  
ու միայն մեր գիտնալու բանն է . Ա-  
ւետարան ու կտակարան մըն է ձեռուը-  
նիդ առեր էք մեզի դէմ կը մաքառա-  
կիք . գիտնաք որ՝ թէ որ ուղենք նէ ա-  
նոնք ալ կը փոտեցընենք . Դուք պար-  
տաւորեալ էք մեր ամեն ըսածներնուա-  
կտարեալ վատահութեամբ հնազան-  
դելու՝ առանց մեր գործոցը նայելով՝  
որուն այնչափ կը գայթակղիք . . . և  
այլն . —

Տեսա՞ր մի հիմայ ովընթերցող հա-  
մազգի եղասյր, մենք ի՞նչ կ'ըսենք ա-

Նոնց համար, ու անոնք մեզի ի՞նչպիսի  
ձայներավ կը պատասխանեն :

Ուստի՝ այս անիրաւ ձայներուն  
ո՞ր կողմէն առաջ դալը, և այս բանեւ  
ըու մէջ խառնուելու իրաւունքնիս  
ո՞ւրիէ ըլլալը ու մերխելքէն ու մաքէն  
դուրս բաներ չըլլալը՝ նաև օ՞րոնք են  
լսատուածաբանական մութ ու խորունկ  
խնդիրները, և թէ ինչո՞ւ համար կը  
մեղադրեն, լւետարանով ու կտակարա-  
նով խօսելնուս և զանոնք փատեցընեւ  
լու կ'աշխատին. անոնց ո՞ր խօսքերնուն  
պիտի հնազանդինք ու մտիկ ընենք և  
որ գործոցը չի պիտի հետեւինք, ահա  
քիչ ատենէն ելլելիք ։ Ասցադրութեան այն  
Յայդարբութեան անուամբ տեսրակի մը  
մէջ բացատրեմք, լաւ երանի՝ թէ՝ մեր  
տալիք բացատրութիւնները զիրենք  
համոզէր և մեր փափաքը կատարուէր .

լիչա անդիէն ուրիշ ձայն մըն ալ  
առի որ կը գոչէ, եղբայր, սիրելի եղ-  
բայր, դուն աս բաները կը զուրցես  
ու կը հրատարակես, գիտցած ըլլաս  
որ գըքերոյ ալքեզ ալ կարգիլեն. նաև  
շահուդ ու հացիդ դպչելու ճամբա-  
ներ կը բռնեն : —

լոյս կարելի եղած իրաւացի ձայս

Նին դէմես ալբարձրածայն կը պատաս-  
խանեմ, թէ՝ եթէ չար ինչ խօսեցայ՝  
Թող վկայեն վասն չարին, կամ եթէ  
բարի՝ ընդէր հարկանեն զիս . . . . .

Ե ւ Ե

Լ Ո Ւ Ս Ե Ւ Ո Ր Ե Ւ

Դ Ա Յ

Ո Ւ

Յ Ե Ր Գ Ե Լ Ի Ւ

Թ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Կ



[En.]

.....  
.....  
.....  
.....  
.....

.....  
.....  
.....  
.....  
.....



5  
A 15068

J R.

